ՆՈՒՄԷՐՈ 1931

1884 ՅՈՒՆՎԱՐ 18 ՉԱՐԵՇԱԲԹԻ

ՍԿԷԲԻԶԻՆՋԻ ՄԷՆԷ

ԹԷՐՋԻՄԱՆԸ ԷՖԷՐԵՐ

ՄԷՎԱՏՏԷ ԲՈԼԻՍԻԿԻՅԷ ԻԼՄԻՑԷ ՎԷ ՄԻԼԻՏՅԷ

ՎԷ ՍԱԻՐԷՑԻ ՀԱՄԻ ԵԷՎՄԻ ԿԱԶԷՄԱ ՏԷՐ

ԱՊՈՆԷ ՓԻՏԱԹԼԱՐԸ

Մէջիմախէ 20 դրուշան

ՍԹԱՄՊՈԼ ԻՉԻՒՆ

Պիր սէնէլիք . . . . . 200 ղրշ.
Ալթը այլըգ . . . . . 105 »
Իւչ այլըգ . . . . . 55 »

ՎԻԼԱՅԱԹ ԻՉԻՒՆ

Բոսթա իլէ իրսալ օլունաճագլար իչիւն

Պիր սէնէլիք . . . . . 240 ղրշ.
Ալթը այլըգ . . . . . 125 »

40 ԲԱՐԱ.

ԻԼԱՆԱԹ ՓԻՏԱԹԼԱՐԸ

Պէհէր սաթրը իչիւն

1 վէ 2 վէ 3 ինձի սահիֆէյէ . . 5 ղրշ.
Գիւնդիւ սահիֆէյէ . . . . . 2 »

ԻԽԹԱՐ. Պանգա, Ներքէթ վէ Շուտու-ղը սարրաֆիյէյէ այիտ իլանաթ.

2 վէ 3 ինձի սահիֆէլերէ . . . 6 ղրշ.
Գիւնդիւ սահիֆէյէ . . . . . 4 »

Զիյատէ միւտտէթ իչիւն իլանաթա այլը բազարլըգ օլուր։

Մէվսիմը նաֆիյա տայիր պէնալէր մէճմանէն գապուլ օլունաճագ վէ տերմ օլունմայան էվրագ իտտէ օլունմայաճագ տըր։

40 ԲԱՐԱ.

Խտարէխանէսի, հէյէթը Թահրիրիյէսի վէ մաթպասը, Սթամպօլտա Պապը Ալի ճատտէսինտէ Նուամբրո 20 Միւտիրի կապէթա Տիգրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունաճաղը կիպի, կապէթանն ումուրը իտարէ վէ թահրիրիյէսինէ այիտ քեաֆիֆէի մէվատտա հագգընտա կանէտ տիր։ — Կապէթանն ումուրը իտարէ վէ թահրիրիյէսինէ այիտ քեաֆիֆէի մէվատտա հագգընտա քեաֆիֆէի մէքտէբիյէսին տարի անըն նամրնա կէօնտէրիլմէսի իգթիրա իտէր։

ԿԻՒՆԼԻՒՔ ՀԱՎԱՏԻՍ

Տիւնքի Ֆ-ը՝ քէմալը իհթիյաթա նէյր իթտիկի պիր շայիյէ կէօրէ, հիւքիւմէթը Սէնիյէ՝ Սուտան վուգու�թը՝ Հագգընտա անգարիպ Մըսըր) հիւքիւմէթինէ պիր նօթա իրսալ իտէճէքմիշ։

* *

Էվվէլքի կիւն Սատրազամ հաղրէթլէրինին Թահթը ըկյասէթինտէ օլարաք Պապը Ալիսէ պիր մէճլիսը մախսուս ինիգաս իտէրէք Մըսըր-մէսէլէսինէ տաիր կէճվագթա գատաը միւղաքէրաթ ճէրէեան էյլէմիշ տիր։

* *

Ֆահիրէտէն ալաֆր. յունվ. 25 Թարիխիյլէ չէքիլէն պիր թէլէկրաֆա նազարէն, Ինկիլթէրրա հիւքիւմէթի թարաֆընտան Սուտանտա պիր մէմուրիյէթէ թաեին օլունան կօրտոն բաշա Գահիրէյէ մուվասէլէթ էյլէմիշ տիր։

* *

Ժէնէրալ Հիքս օրտուսընէն պիր գըսմը գըրկընտան գուրթուլմուշ օլտուղունա տաիր պիր շայիա զուհուր իթմէյ իսթ տէ, Ֆահիրէտէն չէքիլէն պիր թէլէկրաֆ՝ մէդքիւր շէրիյայը գաթիէն թէքզիպ իտէեօր։

* *

Մըսըր Խրտիվի սապգ Իսմայիլ բաշա հազրէթլէրինին Բօմայա միվասէլէթ իթտիկի խապէր վէրիլիյօր։

* *

Ֆահիրէտէն Մոնտրա եաղըլան պիր թէլէկրաֆա կէօրէ, Սինգաթ շէհրի՝ Սուտան սահիլերի թարաֆընտան թէմմըճյա մուհաբերէ իսթիմիշ օլմաղլա, արթըգ օ շէհրտէն իւմիտ գալմամըշ տըր։

Լէոնտրա կաղէթալարը՝ կէչէն կիւն Սըր Զարլս Տիլքին պիր մէքթուպընը նէյր իթմիշ իտիլէր։ Մէքթուպը մէդքիւրտէ մումայիւշ տիյօր քի, Մըսըրա կիթմէքտէ օլան ժէնէրալ կօրտոն բաշանընը բլանը՝ ամթիգ Սուտան հաքիմիյէրինին հիւքիւմէթինի թէճտիտ ու թէճսիս իթմէք իչիւն իճրաի միւզաքէրաթտէն իպարէթ տիր։ Սըր Զարլս Տիլքին իւմիտ իթտիկինէ կէօրէ, Սուտան էհալիսի՝ պու թէքլիֆի գապուլ իտէրէք, Մէհտինին տավասընը թէրք իտէճէքլէր տիր։ Օ հալտէ կօրտոն բաշա՝ իպգա օլունմուշ օլան Սուտան հաքիմիյէրիյէ թիճարէթ ահտնամէյէրի ագտ իտէճէք, վէ պունլարտա էսիր սպգուիթասը գաթիէն մէն օլունաճագմըշ։

* *

Բէլ Մէլ կազէթին էֆքարընճա, Գահիրէտէ մուգիմ Ինկիլիզ բոլիթիգա մէմուրը Մ. Պէյրինկ՝ հիշ տէյլի իսկ պիր ազ վագըթ իչիւն Մըսըրա, վէ ժէնէրալ կօրտոն բաշա տախի Սուտանա ամիրը մութլագ օլմալը իմիշլէր։

* *

Գահիրէտէն Խապէր վէրիլտիկինէ կէօրէ, հէր կիւն Ապէտին սէրայընտա իճրաի միւզաքէրէ օլունարաք, պունտա խիվ թէվֆիգ բաշա իլէ Նուպար վէ Ապտէլ Գատէր բաշալար հազարաթը վէ ժէնէրալ Վուտ հաղրը պուլունույօրլար իմիշ։

* *

Ինկիլիզ բարլամէնթօսընէն մուհաֆաղաքեար աղասընտան Մ. Ազէթ Պարթլէթ՝ Ինկիլթէրրանընէ էյ էյալէթի միւնթէխիպլէրինէ խիթապէն պիր նութգ իյրատ իթտիկի սըրատա, Մըսըր ահվալինին բէք վէխամէթլի օլտըղընը պէյան իտէրէք տէմիշ քի, Ինկիլթէրրա՝ Սուտանը թէրք իտէմէզ, վէ ֆիլվագը Թիւրքիանընն պիր էյալէթինի վէ Մըսըրընն պիր գըթաի միւհագասընը ինկիլթէրրանընն թէրք իթմէյէ հագգ ու սէլահիյէթի եօգ տըր։ Էկէր Ինկիլթէրրա՝ տէվլէթը Օսմանիյէ իլէ սուրէթը տօսթանէ վէ նամուսքէարանէտէ իճրաի մուամէլէ իտէճէք օլուր իսկ։ Մըսըրտա հէր տիլէտիկինէ նաիլ օլապիլիր։ Լաքին պու չէյ օլմագ իչիւն Մ. Կլատսթընընն բոլիթիգասը թէպէտտիւլ իթմէյի տիր։ Մէչհուր լորտ Բալֆէրսթընընն իթթիֆագը աթիգի իպգա օլունմալը։ վէ Թիւրքիա տախիլինկիլթէրրանընն քէնտիսինէ տօսթ վէ միւթէֆիգը հագիգի պիր տէվլէթ օլտըղընը հըսս էյլէմէլի տիր։

—

Պէյօղլու բոլիս միւտիրի Պահրի բաշա հայրէթլէրի հագգընտա մէնը մուհաքէմէյէ տաիր թանզիմ իտիլմիշ օլան գարարնամէ Նուրաի Տէվլէթ միւտտաիի ումումիյի թարաֆընտան միւթալաա օլունարագ, պագը միւհիմմ նօգթալար ունուտուլմուշ օլտըղընտան, մէսէլէնին եէնիտէն տաիրէի իսթինթագա հէվալէ օլունտուղը Ֆ-ը՝ տան նագլէն եաղըմըշ իտի։

Պու քէրրէ Նուրաի Տէվլէթ մուհաքէմաթ տաիրէսի միւսթանթիգի Հիքմէթ պէյ թարաֆընտան նէյր օլունան պիր վարագատա, հավատիսը մէդքիւրընն պիսալ ու ֆասա օլտըղը, վէ պու միսլլու իթիրազ վուգու�էվրագը տավանընն տէյիլ միւսթանթիգլիյէ, իլլա հէյէթը իթհամիյէեէ կէօնտէրիլմէսի ուսուլը մուհաքէմէ իդթիղասընտան պուլունտուղը պէյան գըրընմըշ տըր։

—

Ֆ-ը՝ ալտըղը մալիւմաթա կէօրէ, Պէյօղլու միւսթանթիգլէրինտէն Ազմի պէյ՝ բոլիս մէմուրը Լ...ըն պագը մէմուրինը Օսմանիյէ ալէյհինտէ սախթէ ժուրնալ եաբարագ հիւքիւմէթի ալտաթմըշ օլտուղընը քէշֆ ու խապաթ էյլէմիշ տիր։

—

Վ-ֆ-ը՝ տան օգունմուշ տըր։

«Պէյօղլու բոլիսլէրինին պագըլարը տէրտէսթ էյլէտիքլէրի ատամարը տարպ իթմէք ճիհէթինի մնտա ատա իթմէքտէ օլտըղընտան, վէ Ֆրանսա թէպասընտան պիր չալսը իսկ ֆէվգէլատէ տարպ իթտիքլէրի աթըպպա թարաֆընտան վէրիլէն բաբօրթտան վէ թարաֆընտան կէթիրիլէն շահիտլէրին իֆատէսինտէն անլայշլտըրընտան տօյալը Ֆրանսա թէրճէմանը թարաֆընտան միւսթանթիգ տաիրէսինէ բէմմէն շիքայէթ վուգու պուլմուշ օլտուղը իշիտիլմիշ տիր։»

—

Լարիսատան (եէնիշէհիրտէն) Վիէննայա եաղըտըղընա կէօրէ, հիւքիւմէթը Սէնիյէնին միւթատտիտ մէմուրլարը՝ ախիրէն եուլնանա թէրք օլունան արագինին հէր թարաֆը տօլաշարագ, օրատա հէնուզ գալմըշ օլան Միւսլիմանլարը հիճրէթ իթմէյէ գանտըրըյօրլար իմիշ։

Պու հավատիսին սահիհ օլտուղընը բէք մէմուլ իթմէյիշ։ լաքին սահիհ օլսա պիլէ, պիճճէ պիր խաթա սայրլամազ։ պու մէմուրլար՝ սաիր պագը տէվլէթլէրին մէմուրլարը կիպի իսեանա թէչիգ իթմէյօրլար եա՝

—

Զէթինեէտէն իշար օլունտըղընա կէօրէ, Գարատաղա թէրքի իյճագ իտէն Կուսինա արագիսինի ասքէր իլէ իշղալ իչիւնբէնա թարաֆընտան 4000 քիշի թահթը սիլահա ճէլպ ու տավէթ օլունմուշ տըր։

—

Ամէնին գավլինճէ, զաթը հազրէթը Բատիշահի՝ Կիրիտ վալիսի Ֆօթիատէս բաշա հազրէթլէրինին մէմուրիյէթինի 3 սէնէ իչիւն տահա թէմտիտ պույուրմուշլար տըր։ Պու պագտէքի իրատէի Շահանէ եագընտա սուտուր իտէճէք տիր։

Բաշալի միւշարէլէյհ՝ պիր գաչ կիւնտէն պէրու խասթա եաթմագտա իմիշ։

—

Բումի դէկտեմբերին 30ընճը կիւնիւ Պուլկարիսթան վիւքէլա տա հէր տիլէտիկինէ նաիլ օլապիլիր։ լաքին պու չէյ օլմագ իչիւն Մ. Կլատսթընընն բոլիթիգասը թէպէտտիւլ իթմէյի տիր։ Մէչհուր լորտ Բալֆէրսթընընն իթթիֆագը աթիգի իպգա օլունմալը։ վէ Թիւրքիա տախիլինկիլթէրրանընն քէնտիսինէ տօսթ վէ միւթէֆիգը հագիգի պիր տէվլէթ օլտըղընը հըսս էյլէմէլի տիր։

—

Պէյօղլու բոլիս միւտիրի Պահրի բաշա հայրէթլէրի հագգընտա մէնը մուհաքէմէյէ տաիր թանզիմ իտիլմիշ օլան գարարնամէ Նուրաի Տէվլէթ միւտտաիի ումումիյի թարաֆընտան միւթալաա օլունարագ, պագը միւհիմմ նօգթալար ունուտուլմուշ օլտըղընտան, մէսէլէնին եէնիտէն տաիրէի իսթինթագա հէվալէ օլունտուղը Ֆ-ը՝ տան նագլէն եաղըմըշ իտի։

Պու քէրրէ Նուրաի Տէվլէթ մուհաքէմաթ տաիրէսի միւսթանթիգի Հիքմէթ պէյ թարաֆընտան նէյր օլունան պիր վարագատա, հավատիսը մէդքիւրընն պիսալ ու ֆասա օլտըղը, վէ պու միսլլու իթիրազ վուգուիտտէ էվրագը տավանընն տէյիլ միւսթանթիգլիյէ, իլլա հէյէթը իթհամիյէեէ կէօնտէրիլմէսի ուսուլը մուհաքէմէ իդթիղասընտան պուլունտուղը պէյան գըրընմըշ տըր։

—

Ֆ-ը՝ ալտըղը մալիւմաթա կէօրէ, Պէյօղլու միւսթանթիգլէրինտէն Ազմի պէյ՝ բոլիս մէմուրը Լ...ըն պագը մէմուրինը Օսմանիյէ ալէյհինտէ սախթէ ժուրնալ եաբարագ հիւքիւմէթի ալտաթմըշ օլտուղընը քէշֆ ու խապաթ էյլէմիշ տիր։

—

Ռիվայէթ օլունտուղունա կէօրէ, Ֆրանսա սէֆիրի Մարքի տը Նօալ՝ Պապը Ալիսէ պիր նօթա իրսալ իտէրէք, եէմնետ վագը Հիւսէյտա Ֆրանսըզ գենսօլաթասընընն նիզամըզ օլարագ հապս իտիլէն թէրճէմանը իչիւն օն պին ֆրանգ թազմինաթ իսթէմիշ իսկ տէ, Պապը Ալի՝ պու թալէպին հագգը օլուպ օլմամըղընա տաիր պիր բէյ վէրմէզտէն էվվէլ, մուամիլէյհ թէրճէմանընն էսպապը թէվգիֆի հագգընտա իճրաի թահգիգաթ օլունմասընը թալէպ էյլէմիշ տիր։

—

Թարաֆը հազրէթը Բատիշահիտէն իթալեա գրալընա իհտա պույրուլան իմթիյազ նիշանընը գրալը միւշարէլէյհէ թազտիմ իչիւն Բօմայա ազիմէթ վէ պու քէրրէ Տէրսաատէթէ ավտէթ իտէն Ղազի Ահմէտ Մուխթար բաշա հազրէթլէրի՝ մայէթի իլէ պէրպաէր տօղրուճա Մապէյնէ ազիմէթ իտուպ, մէդքիւր մէմուրիյէթի հագգընտա խաքիրաթ Շահանէյէ արզը մալիւմաթ էյլէմիշ տիր։

—

Զուրիցցէրիա ճիւմհուրիյէթի՝ մէմալիքը Օսմանիյէտէ մուգիմ էճնէպիլէրին էվլաք իշթիրա իտէպիլմէլէրի հագգընտաքի չէրաթի մինտերիճ պուլունան 1867 սէնէսի բրօթօգոլը գապուլ էյլէմէք նէյէթինտէ պուլունույօր իմիշ։

—

Տէրգօս կէօլիւ ճիվարընտա վագը օլուպ սու մաքինալարը վալ իտիլէճէք օլան արագինին հագգը թասարրուֆընտան տօլայը էվգաֆ նէզարէթի իլէ Սուգումբանեասը պէնինտէ պիր իխթիլաֆ մէվճուտ օլտըղընը կէչէնտէ եազմըշ իտի։

Իշիտիլտիկինէ կէօրէ, զաթը հազրէթը Բատիշահի՝ իխթիլաֆը մէդքիւրը իսթիխպար պույուրտգալարընտա, օլ պագտէ Թահգիգաթ իճրասընը էմր ու ֆէրման պույուրարագ, նէթիճէի թահգիգաթտա արագիի մէդքիւրէնին միրի արագիսինտէն օլտըղը մէյտանը սիւպութէ չէգմըշ օլմաղլա, մէվգիի մէդքիւր թարաֆը հազրէթը Շէհրիյարիտէն Սուգումբանեասընա իհսան պույրըլմըշ տըր։

Պունըն իլգէրինէ մահալը մէդքիւրտէ ինշաաթա իպթիտար օլունուպ, քէմալը կէրմիլէ իչէք կէօթիւրմէքտէ իմիշ։

—

Կէչէնտէ Պաղտէթինտէն Տէրսաատէթէ կէլմէք իւզրէ էնգարէտէն հարէքէթ իթտիկինի եազտըղընը Ա. կէհա էֆէնտիյէ 500 ղրշ. խարճրահ իհսան պույրուլմուշտըր։

—Ալաֆր. փետրվարըն 6ընճը կիւնիւ խասքէօյ հարիգդէտէկեանը իչիւն Ռուսիա սէֆարէթինտէ եարըմ լիրա տուխուլիյէ իլէ պիր թապլօ Վիվան իճրա օլունաճագ տըր։

—Մալիյէ միւսթէշարը վէթէնտօրթի պէյ հազրէթլէրինին նամիզաճլըղը քէսբը չիտտէթ էյլէմիկի ճիհէթլէ, Պէյօղլուտա Ալմանիա խասթախանէսինէ նագլ իտիլմիշ տիր։

—Յամունտա հիւքիւմէթ գօնաղընին միւհթէրէգ օլտուղունը եազմըշ իտի։ Իշիտիլտիյինէ կէօրէ, մահալլի մէմուրին թարաֆընտան պիր խալը իսթիլաա վուգուը հըսս օլունմասը իւզէրինէ իճրաի թահգիգաթ իչիւն օրայա իզամ օլունան պիր մէմուր՝ 20 միլեօն ղրշ.ըգ գատտար պիր իսթիլաա մէվճուտ օլտուղընը, վէ պունու ունութտըրմագ իչիւն հիւքիւմէթ գօնաղընը եազմագտան պաշգա չարէ տիւշունիւլէմէյիպ պու եօլտա պիր թէտպիրէ միւրաճաաթ իթմէք մուսամմիմ իտիւկինի հարիգը մէդքիւրընն վուգուրընտան 20 կիւն ագտէմ Տէրսաատէթէ պիլտիրմիշ տիր։

—Շէհր Էմանէթինտէ միւթէշէքքիւլ օլան իանէ գօմիսիոնը ալիսի՝ Ատալեա վէ Ատարազարը հարիգդէտէկեանը իչիւն իանէ թօրլամագ իւզրէ մահալը մէդքիւրէ ճիվար վիլայէթլէրին էհալիի համիյէթմէնտանընա միւրաճաաթ օլունմասը խուսուսընտա խաքիրաի Շահանէյէ պիր լայիհա թագտիմ իթմիշ օլմաղլա, օլ պագտէ իրատէի հազրէթը բատիշահի սուտուր իթմիշ տիր։

—Տիկէր էքսէր բաթթաթարատա օլտուղը կիպի Պուգրէչտէ տախի գըշ մէվսիմինտէ հէման պիլճիւմլէ սիւֆէրաի եճնէպիլէնին պալօյար վէրմէք միւթատտարը օլմաղլա, պու սէնէ իլէ էվվէլ սալթանաթը Սէնիյէ սէֆիրի Միւէյյան պէյ էֆէնտի հազրէթլէրի Օսմանը սէֆարէթխանէսինտէ պիր պալօ վէրմիշ, վէ կէլէն միւսաֆիր վէ տավէթլիլէրի սէֆիրը միւշարէլէյհին ըճաաթ իւզէրինէ Մատամ գօնթէս թօրնէպ գատտար իթմիշ տիր։

Նէճլի գատտար իթմիշ տիր։

Մէկթուբ պալօ բէք շաչաալը սուրէթլէ վուգուս պուլմուշ տըր։

—Շուրաի-Տէվլէթ բիրասէթինտէն վիլայաթ—վիլիրէնէ պիր թահրիրաթը ուսումիյէ իրսալ օլընարագ, խտարէ մէճլիսլէրի թարաֆընտան թէվգիֆ վէ եա նէֆիյէ մահքիմ օլան մէմուրիյինին պունտան պէօյլէ Ալալիյէ նէզարէթինէ հէվալէ օլընմալարը թախսիյէ օլունմուշ։ վէ պիր տէճէտվէլ թանզիմ իտիլէրէք, պունտա տախի ճինայէթին հալ ու սուրէթի, վէ թէվգիֆի եախսատ նէֆիյինին միւտտէթի, վէ ճէզանընն պիտտայէթի թարիխի մուգայեէտ պուլունմասը էմր օլընմըշ տըր։

Թարիմաթը մէդքիւրէտէն մագսատ՝ թահթը ճէզատտա պուլունան մէմուրինին աֆվը Շահանէյէ նաիլ օլմալարը իչիւն տըր։

—Գալաթա պէտէսթէնինտէ պագը կէօնա դարիպ սըրգաթլար վուգուտա կէլմէքտէ օլտըղը Գալաթա գամիսերի Միւէյյան էֆէնտի թարաֆընտան մէյտանա չըգարըլտըղընը կէչէն կիւն եազմըշ իտիք։

Ալընան մալիւմաթա կէօրէ, պունտան իւչ մահ մուգատտէմ մէդքիւր պէտէսթէնտէ պիր թէրզինին տօլայընտան 75 լիրա սըրգաթ իտիլտիլի կիպի, եօրկանճը հաճի Մէհմէտ աղանին տօլայընտան տախի 13 ֆրանսըզ ալթունու իլէ 25 սիմ մէճիտիյէ աշրըլմըշ, վէ կէչէն չարշէնպիհ կիւնիւ պիր Լէհլի գարըսընին 2 ատէտ ալթուն գօրտանը պիր տօ... վէ էրթէսի կիւնիւ տախի եօրկանճը թէվֆիգ էֆէնտինին տօլայընին պիր կէօղունտէ պիր թէճրիպէ սանտրգ տէրունինտէ 19 Օսմանը ալթունը իլէ եարըմ ֆրանսըզ վէ տիկէր կէօղունտէ պիր մէճիտիյէ վէ 5 ֆրանգ վէ 29 սիմ մէճիտիյէ վէ ալթընտաքի կէօղտէ տախի եօրկանճը իզղէթ աղանընն էմանէթէն պըրագմըշ օլտըղը պիր էլմաս մէտալեօն վէ պօղազ գօրտանը վէ պիր չիֆթ էլմաս քիւբէ վէ պիր ալթուն պիլէզիք իլէ մէնտիլ տէրունինտէ տախի 4 ատէտ սիմ թաթը գաշըղը վէ պիր մէտալեօն վէ պագը ալթուն խալգա վէ ատի բէրուզէ քիւբէ չալընմըշ տըր։

Պէտէսթէնը մէդքիւրընն պէքճիլէրի Պէյօղլու միւտտաիի ումումիյիի թարաֆընտան թահթը սիւվալ վէ ճէվապա ալընմըշլար տըր։

Իչիտիլտիկինէ կէօրէ, մէդքիւր պէտէսթէնտէ մալլէրի մէվճուտ օլան տիկէր ատամար մալլէրինի ալըպ կէօթիւրմէքտէ իմիշլէր։

—Կէչէն սէնէ Սէլանիքտէ էվրէնօսպատէ Մէհմէտ Շէֆիգ բաշանընն էշգբյա թարաֆընտան տաղա դաչբրլըղը էնատէ, միւշարէլէյհին թախսիսի իչիւն Գաթէրին նահիյէսի ճիվար քէօյլէրինին խրիսթիյան էհալիսինէ խրտմէթի սէպգաթ իտէն 12 քիշիյէ պու քէրրէ Սէլանիք գօմանտանլըղը թարաֆընտան պիրէր դըթա միտալեա իթա գըլընմըշ տըր։

—Թիճարէթ Օտասընն եէնի ազալարընը ինթիխապէ մէմուր օլան վէ 20 ազատէն իպարէթ պուլունան գօմիթէյինին թիւճճարանը միւթէպէրան թարաֆընտան նասպ օլունաճագ նըսֆը եանի օն ազասը ինթիխապ օլընտըղընը կէչէնտէ եազմըշ իտի։

Նըսֆը տիկէրի եանի գալան օն ազասը նէզամէն թիճարէթ նէզարէթի թարաֆընտան նասպ իտիլէճէք օլտըղընտան, թիճարէթ Օտասը պու պագտէ նէզարէթը միւշարէլէյհտէ պիր ինթիխապ բուսուլասը իրսալ իթմիշ իսկ տէ, թիճարէթ նէզարէթի՝ մէդքիւր բուսուլայը հէնուզ իատէ իթմէմիշ տիր։

Նէզարէթ տախի քէնտի ազալարընը նասպ իտինճէ, գօմիթէ իճթիմա իտէրէք, եէնի թիճարէթ Օտասը ազալարընը ինթիխապ իտէճէք տիր։

ԱԶԳԱՅԻՆ

ՀՐԱՄԱՆ

Ա.Ռ. Ա.Զ.Ղ. ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ազգային ժողովոյ ԺԸ. նիստը տեղի պիտի ունենայ յառաջիկայ ուրբաթ 20 յունվար ի Ս. Լուսաւորիչ եկեղեցի Ղալաթիոյ։

Առեանը պիտի բացուի ժամ 7ին։

Հրաւիրեալ են Ազգ. Երեսփոխանք իրենց ազգասիրական պարտականութիւնը կատարելու փութալ։

Մնամ աղօթարար

ի Դիմաց Ս. Պատրիարքաց Հօր

Փոխանորդ Նորին

ԳԻՈՐԳ Ծ. Վ. ՐՈՒՍԱՃՈՒՂԵԱՆ

17 յունվ. 1884

ՕՐԱԿԱՐԳ

Ա. Տեղեկագիր Համարակալութեան դիւանի ի վերայ Ազգային կեդր. ելմտացուցին։

Բ. Տեղեկագիր Վարչութեան յաղագս Ազգ. դասագրեանց տպագրութեան (ի պատասխանի Ն. Էֆ. Թիւլպէնտճեանի հարցման).

Գ. Տեղեկագիր Վարչութեան, Մայր Աթոռոյ մէջ տեղի ունեցած անցից մասին (ի պատասխանի Ն. Էֆ. Թիւլպէնտճեանի հարցման).

Առենադպիր

Յ. ԳՈՒՐԳԷՆ

—

Թօրգաբուտա վագը Ս. Նիկողոս քիլիսէսի Քարոզիչի Տէօվլէթեան Տ. Յարութիւն Եպիսկոպոս տուն կիսէ վէճաթ իթմիշ օրմաղլա, բէսմը թագտիս վէ ճէնազէ ալալը պու կիւն քիլիսէի մէզարլըգ։

—

Իզմիր պիբրինճի սընըքի տավա պէքիլլէրինտէն Գէորգ Պուպլի էֆէնտինին մէրհում Սպարթալեան Յակոբ էֆէնտին քէրիմէսի Օրիորդ Մարիամ Սպարթալեան իւլէ նչանամը օլտըղընը մաէլմէճմունիյէ Իզմիրտէն խապէր ալմըշտը տըր։

—

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱՐԱՆ

Կրթարանիս Տնօրէնն՝ իւր բազմապատիկ զբաղմանց պատճառաւ յետ այսորիկ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրեր միայն, մինչեւ կէս օր պիտի կրնայ ընդունիլ որեւէ այցելութիւն։ Իսկ Հայկական Կրթարանն որեւէ օր կամ ժամ կարելի է այցել։

ՏՆՕՐԻՆՈՒԹԻՒՆ

Օրթաքէօյ 18 Յունվ. 1884

ՄՈՒՀԵԹՄ ԻԼԱՆ

Պանգ Էմէրիէալ Օթօմանտա տէբօզիթօ օլունմուշէսիամ.

Իշպու ալաֆր. փետրուար 1 (բումի 20 յունվ. 1884) տէ Զարպխանէի ամիրէտ ալէնէն քէշիտէ օրնանճագ Բումէլի չըմէնտբֆէրինին Օսմանը Պանգարնտա տէբօզիթօ օլունմուշ էսկամար բըրօմէսլէրի եալընը զիրի միմգիտէ սաթըրմագտա տըր։

Գալաթատա Քօմիսիոն խանըն

գարշըսընտա Ն. 9

Ղ. Փ. Զօբոպլան

Թիւթիւն Բէժիսի խտարէսինտէն կէլէն իլան.

Տէվլէթը Օսմանիյէնին Թիւթիւն Բէժիսի միւթէրէք գումբանեասը՝ միւխթէլիֆ պանտրօլար թասընը միւնագասայա վագ իթմիշ օլուպ, միւնագասան մէդքիւրէք կիրիշմէք իսթէյէնլերին ալաֆրանկա 21 յունվար վէ Բումի 2 փետրվար թարիխինէ գատար էտէմ բաշա գօնաղընտա Միւտիրիյէթը Ըմումիյէ տաիրէսինտէ էօյլէնտէն սօնրա ալաֆր. սաաթ 3է գատար հազրը պուլունուպ, քէնտի ֆիյաթլարընը պէյան իթմէկէ տավէթ օլունուրլար։

Շարթնամէ վէ իտարէ թարաֆընտան թէտարիք օլունաճագ քեաղրտըն գրթասը վէ թաղ օլունաճագ պանտրօլարը մօտէլլերի՝ հէր կիւն սապահ սաաթ 10տան էօյլէտէն սօնրա սաաթ 3է գատար Միւտիրիյէթը կումումիյէ տաիրէսինտէ թալիպ օլանլարա կէօսթէրիլէճէք տիր։

Սթամպօլ 11|23 յունվ. 84

ԱՄԵՆԱՑՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ

Պու սէրլէվա էէ պիր զատ Թարգիքնատ Գեանտիրէն վ բարար էրթէսի կիւնքի 1929 Նօմէրօրը Նիմխէմիզէ տէրմ իտիլէն մէգալէնին տէվամը պիր։

Բ.— 1871-2 Թուականներում երբ Փոքր Ասիոյ և աւելի Անկիւրիոյ կողմերում սով կը տիրէր, և ձեռնհաս անձինք անկարգ օգնութեան և կարեկցութեան նըպաստներ կը հասցնէին նոյա, ներելի՞ էր որ Վեհ. Հայրապետ անտարբեր մնար գոնէ իւր հայ որդւոց տառապանաց ետաջակցելոյ համար։ Ուստի փութաց ռուսաստանաբնակ իւր որդւոց հրաւէրներ և պատուէրներ ուղղել, որ «կարելոյն նուէրներ և նպաստներ հասցնեն, ինչպէս որ հասցուցին ի ժամանակին՝ որոց համար Ն. Պօլսոյ Հայոց Պատրիարքարանի հետ ևս թղթակցութիւնք եղած են։

Բայց ռուսական կառավարութիւն այս առթիւ մի թուղթ գրելով Վեհ. Հայրապետին, այս կամաւոր ողորմութիւնը միջազգային օրինաց և իրաւանց հակառակ։ կհամարի և մի կերպ կքննադատէ, որում ի հարկէ կարևոր պատասխանը փոխանակուեցաւ։

Մի՞թէ աղքատին և կարօտին «կամաւոր» նպաստ և նուէր տալը կարելի՞ է միջազգային օրինաց հակառակ անուանել և ջանալ արգելուլ։

Երբ Հայրը որդւոյն, Հոգևոր Տէրը՝ Հայաստանեայց Եկեղեցւոյ և Ազգի Գլուխը՝ իւր եկեղեցւոյ որդւոց, այս և այն հարազատ և համարիւն որդւոց, Հայը Հայուն օգնութիւն կտայ, սովամահ տառապանաց ճգնաժամին ենթարկուողներուն նպաստ կը հասցնէ, և այն այնպիսի մի ճգնաժամում՝ որ օտարներն անգամ ի գութ և ի կարեկցութիւն կշարժին, կիսութան նպաստել՝ և թշուառները մահուան ճիրաններէն ազատել, կեանք տալ, մխիթարել, միջազգային ո՞ր օրէնքն է այն, ո՞ր արդարութիւն, ո՞ր խիղճ և ո՞ր առաքինութիւն կհամարձակին արգելք դնել, և աւելի միջազգային օրինաց, ընդհանուր ազգային պարտաւորութեանց, կրօնական իրաւանց հակառակ չէ՞, մեղք՝ պախարակելի և դատապարտելի չէ՞ այնպիսի պարագաներում առարկութիւններ հանելը կաթողիկոսական իշխանութիւնը՞ իրաւունք և պարտաւորութիւնը բռնաբարել չէ՞, և ո՞ր օրէնքով և ո՞րպիսի իրաւացի առարկութեամբ կարելի է արդարանալ այսպիսի նուիրական վայրկեաններում և պարտաւորութիւններում։

Եթէ օտար երկրում, օտարներէն (չեմ ասեր օտար նպատակներով) և ընդհանուր պարտաւորական նպաստներ պահանջէին, արդար առարկութեանց և օրինական զեղծմանց տեղիք տրուած համարել կարելի էր, մինչ թէև ընդհանուր մարդկութեան նուիրական պարտք են այսպիսի միջոցներում անխտիր օգնութեան հասնիլ և մարդկան դժբաղդութիւնքը դարմանել։

Ներելի՞ է ապստամբեալ Կիլիկիոյ, Հերէք-Պօսնէպլոյ, Պուլղարաց, Սերբիայոյ, Դարատաղլոյ և այլոց համար գըրեթէ պարտաւորական և ընդհանուր նպաստներ եղ, անխտիր ամեն ազգերէն հաւաքել և խրկել, և այս իրապէս միջազգային օրինաց և իրաւանց հակառակ չէ՞, և ինչու համար աններելի կամ միջազգային օրինաց հակառակ պիտի համարուի մարդասիրութիւնը և առաքինութիւնը՝ զոր ըստ պարտուց և ըստ կոչման՝ Հայրը որդւոյն, Հայը Հայուն կմատակարարէ, և այն այնպիսի մի առթիւմ՝ որոյ համար օտարք անգամ, քարասիրտք անգամ աղիքները դալարուած՝ արտասուաց հեղեղներ թափելով կը փութան օգնութեան, առանց խորութեան մարդասիրաբար կազատեն մարդիկը թշուառութիւններէ և մահուան ճիրաններէ։

Այս հանգամանք կ'կարօտի՞ն ուրիշ կերպ արդարացուցիչ փաստաբանութեանց ուրիշի ապօրէն միջամտութիւնքը և պահանջները պաշտպանելոյ համար, և մի՞թէ Հայոց Վեհ. Հայրապետ նոցա պաշտօնեա՞ն է՝ որ նոցա կամակատար լինի, նոցա ամեն հրամանաց և պատուիրանաց պատկառ մնայ, ամեն հրահանգ օտաններէն պահանջէ և ստանայ, և վերջապէս առանց օտարը ոչինչ չգործէ։

Բաղդատեցէք այս առթիւ և անցքը՝ Եկեղեցեաց զանգակներ եղ նուիրել տալոյն հետ։

Գ.— 1872-3 Թուականներում Վեհ. Հայրապետ Էջմիածնի տընտեսական կառավարութիւնը առաւելարդիւնաւորութեամբ բարւոքելոյ և զօրացնելոյ համար նոր կանոններով վեց հոգիէ բաղկացեալ մի տնտեսական ժողով կազմեց, որոյ անդամոց մէջ երկու Թրքահպատակներ ևս կային, որք իւր հաւատարիմ սպասաւոր և պաշտօնեաներէն էին։

Ռուսական կառավարութիւն այս խնդրոյ միջամտեց առարկելով տնտեսական կառավարութեան նոր դրութիւնը և (Թրքահպատակ անդամներ գտնուիլը։

Երբ նոյն իսկ 1836ի պայմանագրական տրամադրութեամբ և պարզ կանոններով կաթողիկոս բացարձակ տէր և կառավարիչ է Էջմիածնի, Ազգի և Եկեղեցւոյ առաջնա է պաշտպանատու, երբ Վեհ. Հայրապետ պաշտաւոր է Էջմիածնի տան արդիւնաւորութեան, բարւոք մատակարարութեան համար վերջապէս հոգալ ամեն բան և գործել, երբ Պալատէնիոյ մէջ այս տեսակ երկրորդական կառավարութեանց և պաշտօնավարութեանց համար ոչինչ ակնարկութիւն և յիշատակութիւն չկայ, հպատակութեան համար նոյնպէս, ուրեմն ռուսական կառավարութիւն ո՞ր իրաւունքով և ո՞ր կանոնով կներսի ինքեան միջամտել մինչև ներքին գործոց և վարչութեան։

Ի՞նչ, միթէ Վեհ. Հայրապետ ինքն պատասխանատու չինելով առաջի Հայոց Ազգի և Եկեղեցւոյ, պարտաւոր չէ՞ ինչպէս կաթողիկոսական իշխանութեան՝ իրաւասութեան և այլոց մէջ, նոյնպէս Էջմիածնի կառավարութեան և պիտոյից մէջ ինքնին գործել ինչ որ ըստ ժամանակիս և ըստ պիտոյից անհրաժեշտ է Էջմիածնի տնտեսական կառավարութեան բարենորոգմանց և ապահով արդիւնաւորութեան համար ըստ դրամական, կալուածական և ներքին կառավարչական մասանց։

Հպատակութեան համար ևս ինքն Վեհ. Հայրապետ պատասխանատու է, նա իւր ստորադրեալներէն՝ որդիներէն՝ պաշտօնեաներէն արժանաւորները անխտիր այս և այն պաշտօններում կարգել ազատ չէ՞, իրաւունք չունի՞, երբ օրինաց մէջ ոչինչ յիշատակութիւն չկայ, հետևաբար և ոչ օրինաց դէմ մեղանչելոյ մի հանգամանք կայ, երբ Վեհ. Հայրապետ հռոմ Հայոց հասարակապետ ինքնին պարտաւոր է արժանաւոր անձինքը իւր սեփական նըկատողութեամբ այս և այն պաշտօնում կարգել, բաւական է որ օրինաց մէջ սահմանափակուած չլինին և նոցա դէմ գործուած չհամարուի։

Ասի պէտք է հետևցնել, որ Ռուսաց ջանքն է Էջմիածինը միայն Ռուսահպատակներուն սեփականութիւն դարձնել, օտարահպատակ Հայերը ոչինչ իրաւունք չպիտի ունենան Էջմիածնի վրայ, և ոչ Վեհ. Հայրապետ աւանդապահաքար տէր և կառավարիչ է Էջմիածնի, պէտք է Ռուսաց կառավարութենէ հրահանգ և հրաման առնու ինչ որ Էջմիածնի համար մտադրութիւն ունենայ։

Այս անցքը դեռ յարակից չա՞ մանրամասնութիւնք ունի, սորա նման տակաւին ուրիշ ծանր անցքեր և միջամտութիւններ կան, որոց ոմանց համար թէև ի կարգին պիտի խօսիմք, բայց շատերը ապագայում պաշտօնական գրութեամբք և փաստերով ապացուցանելոյ և ընդարձակաբար նկարագրելոյ համար կը մնան մի գրաւոր աշխատութիւն։

Բայց և այնպէս այս ընդհանուր ուրիշ ևս բաւական մի գաղափար կուտայ ռուս. կառավարութեան յամենայնի և ըստ ամենայնի ունեցած ձգտմանց և նըպատակաց համար, ինչպէս նաև Վեհ. կաթողիկոսաց ընդհանուր անգամ ռուս. կառավարութեան միջամտութեանց և արգելքներու հանդիպելով տագնապելոյն համար։

Դ.— 1870-1 Թուականներում Ռուսական կառավարութիւնը օրէնքներով (թէպէտ «ցնոր անօրէնութիւն» թէական պայմանով) Էջմիածին ազատ է տուրքերէ և ամեն տեսակ հարկերէ, զորս ընդունող նոր օրէնք յանկէ յանուանէ հրատարակուած չէ, և ոչ Էջմիածին հաղորդուած, ինչպէս որ հարկ էր՝ եթէ լիներ. հետևաբար կմերժուի, միանգամայն և անմիջապէս կգրուի Ռուս կառավարութեան, խնդրելով որ պէտք եղած տեղեր ազդարարուին Էջմիածնի և վանօրէից տուրքերէ եղ ազատ լինելը և Սինոդին տեղեկութիւն տրուի։

Սինոդ ոչինչ տեղեկութիւն և պատասխան չստանալով Ռուս կառավարութենէ՝ որում իրաւամբ կսպասէր, յաջորդ (1873) տարին աշունքը՝ մի օր դարձեալ յանկարծ Ռուսական օրէնսմատչային մի գործակալ դատաւորով և ոստիկաններով՝ վերջապէս բռնութեամբ վանքը կմտնէ՝ երբ ըստ սովորականին օրի կհանէին, և իբր թէ «գողութիւն է գտեր» անմիջապէս դատաստանական արձանագրութիւն կազմել կտայ, և առանց «բաժակցու գինին» անգամ վարդեղրոյ ամանները և այլ տնական կարևոր կաթսաները՝ ինչպէս նաև օրոյ նիւթ չպարունակող գինիները որոշելոյ՝ ամբողջ մառանը և օդիները եղ կընքել կտայ, և դատաստանի կը յանձնուի։

Դատաստանական վարչութիւնք կշտարին կմնան, գաւառական և նահանգական դատաւորք քննիչք և դատարանք իրարու վերայ կը ձգեն, Կովկասեան օդեմատչային վարչութիւն կտկարանայ իւր դատը պաշտպանել, կառավարական ապօրէն գործողութիւնք և անկանոն միջամտութիւնք շատ կընճիռներու առիթ տուած էին, Էջմիածին դատ և իւր պատիւը կպահանջէ. վերջապէս 1881 Թուականում Երևանայ նահանգական դատարան կմնռէ մառանը բանալ և Էջմիածնի յանձնել, մաքսային կառավարութիւն խոյս կըտայ, վերջապէս մառանը կբացուի և արձանագրութեամբ Էջմիածնին կյանձնուի «ութն» տարի կնքուած մնալէ յետոյ, և աւելորդ է ասել՝ թէ օդիները ցընդած կամ ջուր դարձած էին, 70 կարասէ աւելի գինիներ քացխած էին կամ փչացած, նոյնպէս «բաժակցու գինին», քանի ամաններ և կաթսաներ ժանգակերած և փտած էին, վերջապէս հազարաւոր ռուբլիներու վնասներ պատճառած։ Թողումք այս վնասները՝ որ Էջմիածին տեղ չունենալով՝ ստիպուեցաւ բոլոր այդ իրերը ածան ածան ի վարձու տալ այլոց, տան համար կարևոր եղած օդի և գինիները (ուխտաւորաց և հանդիսաւոր աւուրց առիթներով) դրսէն գնել և վնասով։

Արդ, երբ ռուսական կառավարութիւն Ռուսաց վանօրէից պէտքը գիտնալով՝ նոցա արտօնութիւն տուած է հայէ օդի քաշել և ունենալ, երբ Էջմիածին (ինչպէս նաև Հայոց բոլոր վանքեր) պէտք ունի տարեկան գինւոյ և օդւոյ, մանաւանդ «ձեռակոխանով պատրաստուած բաժակցու գինւոյ», երբ Էջմիածին արդէն արտօնութիւն ունէր, օրէնսդրական կարգաւ ազատ էր ամեն տուրքերէ և հարկերէ, և պէտք էր օրէնսդրական կարգաւ՝ յանկէ յանուանէ յիշելով ջընջուէր այս և այն օրէնք և արտօնութիւն, երբ պաշտօնապէս գըրուած էր և պէտք էր կառավարութիւն այս կամ ոչ պատասխան տալ և ոչ լռութեան տալով, երբ Էջմիածին գիտնալով իւր արտօնութիւնքը՝ միանգամայն իրաւամբ և ըստ պաշտաճից՝ կառավարութեան պատասխանոյն կըսպասէր և այնպէս կ'շարունակէր իւր գործողութիւնքը, կարելի՞ է այս կերպ թշնամական գործողութենէ հրահանգ և հրաման առնու ինչ որ Էջմիածնի համար մտադրութիւն ունենայ։

Այս անցքը դեռ յարակից չա՞ մանրամասնութիւնք ունի, սորա նման տակաւին ուրիշ ծանր անցքեր և միջամտութիւններ կան, որոց ոմանց համար թէև ի կարգին պիտի խօսիմք, բայց շատերը ապագայում պաշտօնական գրութեամբք և փաստերով ապացուցանելոյ և ընդարձակաբար նկարագրելոյ համար կը մնան մի գրաւոր աշխատութիւն։

Բայց և այնպէս այս ընդհանուր ուրիշ ևս բաւական մի գաղափար կուտայ ռուս. կառավարութեան յամենայնի և ըստ ամենայնի ունեցած ձգտմանց և նըպատակաց համար, ինչպէս նաև Վեհ. կաթողիկոսաց ընդհանուր անգամ ռուս. կառավարութեան միջամտութեանց և արգելքներու հանդիպելով տագնապելոյն համար։

Դ.— 1870-1 Թուականներում Ռուսական կառավարութիւնը օրէնքներով (թէպէտ «ցնոր անօրէնութիւն» թէական պայմանով) Էջմիածին ազատ է տուրքերէ և ամեն տեսակ հարկերէ, զորս ընդունող նոր օրէնք յանկէ յանուանէ հրատարակուած չէ, և ոչ Էջմիածին հաղորդուած, ինչպէս որ հարկ էր՝ եթէ լիներ. հետևաբար կմերժուի, միանգամայն և անմիջապէս կգրուի Ռուս կառավարութեան, խնդրելով որ պէտք եղած տեղեր ազդարարուին Էջմիածնի և վանօրէից տուրքերէ եղ ազատ լինելը և Սինոդին տեղեկութիւն տրուի։

Սինոդ ոչինչ տեղեկութիւն և պատասխան չստանալով Ռուս կառավարութենէ՝ որում իրաւամբ կսպասէր, յաջորդ (1873) տարին աշունքը՝ մի օր դարձեալ յանկարծ Ռուսական օրէնսմատչային մի գործակալ դատաւորով և ոստիկաններով՝ վերջապէս բռնութեամբ վանքը կմտնէ՝ երբ ըստ սովորականին օրի կհանէին, և իբր թէ «գողութիւն է գտեր» անմիջապէս դատաստանական արձանագրութիւն կազմել կտայ, և առանց «բաժակցու գինին» անգամ վարդեղրոյ ամանները և այլ տնական կարևոր կաթսաները՝ զորութենէն և անկանոն ընթացից մէջ բարեմիտ մտադրութիւն տեսնել և արդարացնել ռուս. կառավարութիւնը, և եթէ ամեն տեղէն եկնող մի ռուսական գործակալ գայ և Էջմիածնէն տուրքեր ուզէ, այս և այն պահանջներ անէ՝ առանց կանխաւ ձեռնհաս պաշտօնական մարմնոյ հետ բանադատութիւնք անելոյ և օրէնսդրական կարգաւ կարգադրելոյ։

Եթէ այսպիսի մի ջնջին դատ և գործ ութն տարի տևեց, հապա քանի՞ տարիներ պիտի տևէ եթէ Էջմիածին իւր պատիւը և վնասները պահանջել եղնէ։

Ե.—1873—1874 Թուականներում ռուսական կառավարութիւն կարծես ուրիշ մէկ քանի կրօնական վարչութեանց դրութիւնքը երևակայելով Հայոց մէջ, և կարծելով որ այլ են Հայք և այլ է Հայոց կաթուղիկոսութիւն և կաթուղիկոսական իշանութիւն, և թէ Հայք իւր — Ռուսաց ազգակիցք են, հետևաբար պարտաւոր էր ռուս. կառավարութիւն Հայոց ազգային դատարակութիւնը ձեռք առնուլ՝ կաթողիկոսին կամ Հայոց Պարագոյն հոգևոր իշխանութեան կրօնական դատարակութիւնը և եկեղեցականներ պատրաստելոյ դպրանոցները, ուստի «դպրոցաց խնդիրը յարոյց» և ահագին «պայքարի» և «սպառնալի դրութեան» հետևեցաւ։

Խնդիրը բացուեցաւ «հսկողութիւն և վերահսկողութիւն» պատրուակներովքրստ որում ռուս. կառավարութիւն նահանգական կրթական տեսչութիւններ հաստատած էր, և նոցա պարտուց և պաշտօնից վերաբերեալ հրահանգին մէջ արքունական դրպրոցաց ի մասին գրեթէ կատարեալ կառավարելոյ իրաւունք տրուած էր, իսկ օտար կամ հրապատակ ազգաց կամ հասարակութեանց «ժողովրդական» դպրոցաց վերայ «հսկողութեան և վերահսկողութեան» իրաւունք, բայց այնպիսի ոլորապատոյտ ուղղութեամբ՝ որ ներքին ուսումնական և կառավարչական մասանց մէջ գրեթէ դարձեալ լիազօր իրաւունքներ տրուած էր նահանգական տեսչաց, որով շատ տարբերութիւն չէր մնար արքունական և օտար հասարակական ժողովրդական դպրոցաց վերայ նոցա ունենալիք իրաւանց մէջ։

Կմնար խնդիրը ժողովրդական դպրոցները որոշելոյն։ Ուստի կառավարութիւն նախ Հայոց դրպրոցաց ձեռք տուաւ և Վեհ. Հայրապետին դիմեց, որպէս զի հոգևոր և ժողովրդական (այսինքն ազգային ըստ Ռուսաց) դրպրոցաց ի մասին գրեթէ կատարեալ կառավարելոյ իրաւունք տրուած էր, իսկ օտար կամ հրապատակ ազգաց կամ հասարակութեանց «ժողովրդական» դպրոցաց վերայ «հսկողութեան և վերահսկողութեան» իրաւունք, բայց այնպիսի ոլորապատոյտ ուղղութեամբ՝ որ ներքին ուսումնական և կառավարչական մասանց մէջ գրեթէ դարձեալ լիազօր իրաւունքներ տրուած էր նահանգական տեսչաց, որով շատ տարբերութիւն չէր մնար արքունական և օտար հասարակական ժողովրդական դպրոցաց վերայ նոցա ունենալիք իրաւանց մէջ։

Կմնար խնդիրը ժողովրդական դպրոցները որոշելոյն։ Ուստի կառավարութիւն նախ Հայոց դրպրոցաց ձեռք տուաւ և Վեհ. Հայրապետին դիմեց, որպէս զի հոգևոր և ժողովրդական (այսինքն ազգային ըստ Ռուսաց) դրպրոցաց

ԼԱՆԷԹԼԻ ԳԸԶ

(Մ-ԵԼԼԻԷ) ԷՄԻԼ ԲԻՇՈՊԻԲԿ

Է.

ԽՕՐԹԼԱԳ

(1930 Կ-Գրօռան գեղմ)

—Պու սէրլաղը չէ՛յ. Լաքին պէն եաթագտա բահաթճա ույուսամ տահա էյի օլուր։ Տիմէք խորթլագ եարը կէճէյին կէօրիւնիր, էօյլէ՞ մի։

—Եարը կէճէ տէ սաաթ 12յի չամանընդն յօն վուրուլընտա։

—Իչթէ պու սաաթ քեապուս վէ ճատըլարն սաաթը տըր. պիւյիւճի գաբըլար՝ օ սաաթա, պէկիրէ պէնէր կիպի սիւթիւրիկ սարլարընդն իւզերինէ պիներէք, պիւյիւճիլեր ճէմիյէթինէ կիտերլեր։

—Եախօտ օն քի ջյնահ Թավուգ գօչուլմըշ քիւշիւք պիր արապայա պինէրէք օ ճէմիյէթէ կիտէրլեր։

—Օ՞ղմայա քի տէտիյինիզ խորթլագ պիր ճատը օլսուն։

—Իմթիհալ տըր։

—Ճատը՞ նէ պիր, սիւվալ իթի գումրալ սաչը կէնճ պիր գըզ։

—Կիւզել գըզը՛մ, տէտի օրագճըլարը գըսէ՛միսի, ճատը՝ նէ էրգէք վէ նէ գարը օլարագ սաճիպ պիր մախլուգ տըր վէ եաղընդը ինսան գանընյա եաշար։ Անը էօլսիւրիրէր ամմա եինէ տիրիլիր. պիր Թապուրա գօյուսդ կէօմէրէր։ Փագաթ կէճէ մէգարընը աչար, քէֆինինտէն տիչարը չրգար վէ կիտէր օվալարը կէպէր, եախօտ այ այտընդընտա էվէրին էթրաֆընը տալարը։ Օ գէման կէնճ պիր գըզը բաաթ էլտի՞ մի, պիչարէ գըզըճըազընը իչի պիթիգը տըր. ճատը՝ մէրգուլէնին իւզերինէ պիլիւճուս, պուզ կիպի սուզ էլլէրիպէ անը սրգը սրգը ԹուԹաք, մէգարընա կէօթիւրիր վէ հէյ կէչմէյէն սուսամըլընընը տէֆ իթմէք իչին գըզընը Թէքմիլ գանընը էմէր։ Տայմա էն կիւգել վէ էն կէնճ գըզլարը սէչէր. հաթթա գումրալարը զիյատէ սէվտիկի տէ տիգգաթ օլունմըշ տըր։

—Նէ՛ տէհչէթլի չէ՛յ, նիտա իթտի ճաարընն նէ օլարընը սիւալ իտէն կէնճ գըզ՝ պաչընն սաչարը իւրբերէրէք։

Հիչ պիր չէյ սէօյլէմէքտիգին քէմալը տիգգաթլա հիքեայէի տիյնէմիզ օ-լան պիր օրագճը տախի քէլամէ աղազ իտուսլ աղըր պիր Թարգտա տէտի.

—Պէն խորթլագ վէ քեապուսլարա ինանմամ, նէ տէ պիւյիւճի գաբըլարա ճաարլարա. լաքին կէօրմիէ կէօրմիւշ օլտըգմ պիր չէյ վար տըր քի, պու չէյ սահիհ օլտըգընտան, անըն իւզերինէ պահս իտէպիլիրիմ. եանի երքէք գաբը վէ եա՝ չէյթան, հէր նէ իսէ, խարիգ իւլ ատէ պիր մախլուգ՝ իչքէնճէ իչինտէ օլան պիր բուհ կիսի կէճէյլերի Սապլէօզին գըյսընտա սէբսերի կէզմէքտէ տիր։

«Իչ սէնէ վար տըր, Ս. Ժան-Պաթիսթ եօրթուսը կիւնինտէ կիճէնին սաաթ օն պիրինէ տօղրու Սապլէօզ ըրմաղընտա բարագաթա իլէ պալըգ ավլայօր ըտըմ։ Էրթէսի կիւնիւ Արթէմանատի թէյզէ օղլումընն տիւյիւնինէ կիսէճէկիմտէն, չու պիպիմ նէֆիս ալա պալըգլարընտան պիր գաշ տանէ պիրլիքտէ կէօթիւրմէք իսթէսիմ։ Հէբսինիպէ տէ մալիւմ տիր քի, պալըգ վէ խուսուսիլէ ալա պալըգը ավամագ իչին միւնքին մէրթէպէ աղ սէս չըգարմալը տըր. պէօյլէ օլմազսա պալըգ գաչար վէ աղ պօչա անընը։ Զայընն պայընա ուսուլ ուսուլ եիւրիւմէքտէ իլքէն, պիր տէ նակէհան պէնտէն բէք ուզագ օյմայարագ փէրեատ ու փիղան սէսի իչիթտիմ։ Պէն էօյլէ զանն իմտիմ քի չայբըլըգտա պիրի իմտաս իսթէյօր. սէսին կէլտիկի ճիհէթէ տօղրու ուզանընը։

«Նագլաշընըմտա, զանն իսէրսին պիրքէն պիրէ եէրին տիպինէն չըգարագ էօնիւմէ պիր գարարթը ալքիրի վերտի. լաքին «Գիմմին սէն» պաղըրտըրմտա, օ գարարթը՝ նանա ճէվսայ վերմէքտիգին սրչրայարագ սիւրաթը փէզգլատէ իլէ գաչը կիթտի։ Արգասընտան գօվատրմ. ըրիզկեար կիպի աղանլարընը արասընտան կէչիյօր իտի։ Պիր արա հա՝ եէթիշիյօր իտիմ. օ գատար եագընը պուլընտրմ քի,սօլումագտա օլան նէֆէսինի իչիթտիր վէ օմուզլարընն իւզերինէ սարգըմըշ ուզուն ուզուն սաչլարընը կէօրտիւմ. լաքին էօյլէ պիր սիւրաթլէ զայտ օլտու քի, սաղ՝ մը եօգնա սօլո՝ մը կիթտի փարգ իտէմէտիմ։

«Իչթէ իւշ սէնէ եվվէլ Ս. Ժան եօրթուսընտա պէն պէօյլէ պիր չէյ կէօրտիւմ իտի։

—Պունտան օն տօղուզ սէնէ պէօրթ կիւն էվվէլ եինէ Ս. Ժան կիւնիւ Սիվրի եօր իւզերինտէ գուրա գըրան Ժան Ըրնօ պիր պտամ էօլտիւրմիւշ տիր. տէտի իսթիյար օրագը։ Պոանը տիւնքի կիպի խաթըրլարըմ. Սէնէ — Իրէօն նահիյէսինտէ պու վուգուաթ էբէյիճէ վէվվէյէի մուճիպ օլտու։

«Հալ պու քի Մէրլէն տէլիյինտէն խորթլագ չըգարընա տարբ հէր սէօյլէնէն բիվայէթլէրլէ ինանմագ լազըմ տէյիլ իսէ պիլէ, պունտա սահիհ պիր չէյ օլաընը տա գապուլ իմմէլի տիր։ Սէքիզ կիւնտէն, օն պէշ կիւնտէն, պիր այտան պէրու տէյիլ տիր քի օ տերէտէ խորթլագ կէզտիկի սեօրէնիյօր, Ինձէ Պէրթրան՝ իւշ սէնէ ագտէմ Ս. Ժան կիւնիւ խորթլագ չըգարընը կէօրմիւշ։ Պէն տէ կէօրտիւմ, պէշ վէ պէշրի ալթը սէնէ վար տըր. հէյմ պագընը՝ նէ զարիպ տիր, պէնիմ կէօրտիւկիմ տէ եինէ Ս. Ժան կիւնիւնտէ իտի։ Պունտան մաատա, եվվալարընը՝, օն իրի սէնէ գատար ագտէմ տէրէր իտի քի, հէր կէճէ Ֆէրեատ ու Ֆիղանլար իչիտիրիր վէ պու սէպէր զանն իտէրսին Մէրլէն տէլիյինտէն չըգար։ Նասըլ քի կէօրիւօրսընըզ, Սապլէօզ ըրմաղընն մէշհուր խորթլարը Ֆրէմիգուրտա չօգտան պէրու սէօյլէնմէքտէ տիր։

—Էօյլէ իսէ արթըգ չիւպհէ իտիլէմէզ, տէտի չիշման վէ գօրգագ քէօյլիւ գարը, մութլագա պիր քեապուս օլմալը տըր. մութլագա օ գաթլ օլուսնան ատամըն բուհը հէր սէնէ Ս. Ժան եօրթուսընտա կէլիպ տուվա Թաւլէպ իտիյօր։

—Անընն իչիւն գուտտասը չէրիթ Թագտիս իթթիրինիզ, նէտի տինսիզ օրագը իսթիհգա իտէրէք։

—Արթըգ եէթէր խորթլագ, քեապուլս վէ ճատը իւզերինէ գօնուչուպ պու գըզճըազլարընն ույգուսընը հարամ իթտիք, տէտի իսթիյար օրագը։ Շիմտի նէրէտէ իսէ քէօյիւն քիլիսէսինտէքի սաաթ օնու վուրուր. պէնիմ էֆէնտիմնա կիտիպ հէրսիմիզ եաթմալըյզ, կիրա եարընն սաաթ իւշտէ սապակ օլուր։ Խորթլագլար կէճէ տէրէտէ կէզէրէր իմիշ, նէմիմիզ լազըմ, պաղդա պիր չէյ եաբամազլը՞ ա։ Պիզ եօրկունըզ, բահաթլանմազա պագալըմ։ Իշ ու կիւճ իւլէ ուղրաշանդաբ ույուրըպ եօրկունըզ ալմագ իչիւն ճէնապը Հագգ կէճէյի եարաթմըզ տըր։

Պունընն իւզերինէ հէրսի պիրտէն կիթտիլէր։

(Տէվ-4)

բոյները որոշէ և ցոյց տայ, որ արքունի տեսուչք իւրեանց հսկողութեանց և վերահսկողութեանց պարտք և իրաւունքները գործադրեն վերջնոց վերայ։

Ատի սկսան ամենայներմ բանագնացութիւնքը և վեհերը, և վեհ. Հայրապետ համաձայն կանոնաց «Պալաժէնիոյ» օրէնքներով ևլն. պաշտպանեց իւր իրաւասութիւնը և Հայոց բոլոր հոգեւոր դպրոցները, որք հանրակրթական դաստիարակութեան հետ պաշտօն ունին Հայոց երկուց սեռից ևս Հայոց կրօնը և լեզուն անխափան ուսանելը իսկ գալով «հսկողութեան և վերահսկողութեան», առարկեց որ կառավարութեան իրաւունքն է առհասարակ հսկողութիւն և վերահսկողութիւն ունենալ առանց միջամտելոյ դպրոցաց ներքին և արտաքին կառավարութեանց, ուսումնական ծրագրաց ևլն։

Թէպէտ կառավարութիւն մինչեւ անգամ սպառնացաւ «ուժով» գրաւել Հայոց դպրոցները։ Բայց վեհ. Հայրապետ կատարեալ իրաւամբ դիմադրեց և վերջապէս Օգոս. Կայսեր ևս բոլոր տալով յաղթութիւնը տարաւ։

Սակայն կառավարութիւնը դարձեալ հնարքներ գործ դրաւ և տակաւին կ'ջանայ, Ռուսաց և Ռուսական լեզուի դէմ օտարոտի խլրտումներ ևլն. կերեւակայէ Հայոց դպրոցաց մէջ, և այլևայլ պատրուակներով կտրնի իւր նըպատակին հասնիլ։

Արդ, Հայք և Հայոց կաթողիկոս կամ ծայրագոյն հոգեւոր իշխանութիւն համարիւն, համացեղ և մի եկեղեցի կազմելով, չունին այլոց դաւանութեանց դրութիւնը, նոյնպէս և ոչ Գերմանական, Ռուսական, Անգղիական, Գաղղիական ևլն. պետութեանց և ազգաց դրութիւնը, հետեւաբար Հայոց և Հայաստանեայց վեհ. Հայրապետի դարաւոր՝ նուիրական՝ կանոնադրեալ արտօնութիւն իրաւունք և պարտք են Հայ մանկանց երկուց սեռից ևս Հայոց կրօնը և լեզուն անխափան և անշուշտ ուսուցանել հանրակրթական դաստիարակութեամբ, եկեղեցւոյ պաշտօնեաներ -վարժապետներ՝- և Հայոց ամեն դասակարգի անդամներ պատրաստել, Հայոց դպրոցներ Հայ եկեղեցեաց և ազգայնոց արդեամբք և նուիրատուութեամբք կհաստատուին, և կկառավարուին դարձեալ Հայոց գործակցութեամբ և ջանիւք, դուրսէն և օտար կառավարութիւններէն մի կոպէկ անգամ նպաստ և արդիւնք չեն ստանար, և ոչ կպահանջեն, այս իրաւունքները և պարտքերը Պալաժէնիայով (1836ի) ճանաչուած և հաստատուած են պարզ կանոններով ևլն. ուրեմն Ռուսական կառավարութիւն ո՞ւստի կառնու և ի՞նչ իրաւունքով կը ջանայ Հայոց «մահու և կենաց խնդիր» եղող «կրթական նուիրական տաճարները» կրթական կառավարութեանց միջամտել, և ինչո՞ւ համար։

Պէտք չէ՞ որ Ռուսական կառավարութիւն ուրախանայ և աջակցէ երբ Հայք և Հայաստանեայց հոգեւոր ծայրագոյն իշխանութիւն առանց պետութեան բեռ լինելոյ, ինքնին կը ջանան Հայերը լուսաւորել հանրակրթական դաստիարակութեամբ, ինչպէս և մանաւանդ Հայոց կրօնը և լեզուն անշուշտ ուսուցանելը ըստ սեպուհ պարտաւորութեանցն, միանգամայն պետութեանց հաւատարիմ հպատակներ, երկրին պիտանի և բանիմաց քաղաքակիցներ, մարդկութեան օգտաւէտ անդամներ պատրաստել։ Երբէք տեսնուած չեն և ոչ կը տեսնուին հայոց հոգեւոր դրպրոցաց մէջ միաբակար ուղղութիւնք, օրինաց և պետութեանց դէմ խլրտումներ, որոց հայք պէտք ևս չունին, ի՞նչու համար Ռուսական կառավարութիւն կը նախանձի Հայոց դպրոցաց, և ի՞նչ նպատակ ունի Հայոց դպրոցաց միջամտելով՝ եթէ ինքն ևս անկեղծ և բարեմիտ կուսակից է և կջանայ ողջամիտ և հանրակրթական դաստիարակութեան եւ լուսաւորութեան։

Ռուսական կառավարութիւն ունի շատ և ամեն տեսակ բարձրագոյն՝ միջնակարգ և ստորին ուսումնարաններ և դրպրոցներ իւր լեզուն աւանդելոյ համար (որ Հայոց դպրոցաց մէջ ևս պարտաւորական է և կաւանդուի ռուսական պատմութեան և աշխարհագրութեան հետ)։ Ունի դրամական ևն. շատ միջոցներ և դրութիւններ՝ որով կարող է ուզած տեղերում և միշտ նոր դպրոցներ հիմնել և աւելի լաւ մրցման ելնել. ուրեմն հայոց դպրոցաց ևս կարօտ մնալոյ վիճակը չունի, մի՞թէ նոքօք բաւական չէ՞ իւր նպատակը արդիւնաւորել՝ եթէ մեր գիտցածէն և հասկացածէն տարբեր և անկեղծ է։ Իսկ եթէ բարեմիտ է նպատակը, աւելի պիտի խրախուսել ջանայ արքունական չեղող ամեն կարգի և աստիճանի դպրոցները, բաւական է «պարզ հսկողութիւն» ունենալ նոցա վերայ՝ որպէս զի ուսուցչաց մէջ կառավարութեան անհաւատարիմ և մարդկութեան բարոյականութեան վնասակար անձինք չգտնուին, կառավարութեան դէմ խլրտումներ չլինին, վնասակար ուղղութիւնք առաջ չգան, զորս եթէ երբէք տեսնէ, կարող է սեփական իշխանութեան յայտնել և պէտք եղած տնօրէնութիւնը իրաւամբ պահանջել ևն։ Իսկ երբ իրաւացի առիթներ չկան, ուրեմն ի՞նչպէս պէտք է մեկնել և հասկանալ ռուսական կառավարութեան ջանքերը և նպատակը Հայոց մէջ «ազգային» (՞) դպրոցներ, ազգային վնասակար ուղղութիւնք և դաստիարակութիւնք երեւակայել, նոցա ներքին կառավարութեանց միջամտել ջանալ, և զեկը իւր ձեռքը առնուլ։ Ի՞նչ խելօք ջանք և նպատակ, որ հայք դպրոցներ հիմնեն, իւրեանց և եկեղեցեաց արդեամբք կառավարեն, իսկ ռուս կառավարութեան յանձնեն՝ որ ուզած ուղղութիւնը տայ նոցա։ Հայոց արդեամբք ձեռօք և դպրոցներով «հայերը ռուսացնեն»։ Կարո՞ղ եմք ուրիշ կերպով մեկնել։

Արդեօք երբէք եղա՞ծ է որ այնքան դարերու մէջ Մահմետական կառավարութիւնք անգամ այս տեսակ ձգտումն ունեցած լինին, և Հայոց դարաւոր արտօնութեանց և իրաւանց հետ խաղի ելնեն, և Ռուսք ո՞ւստի ուսած են և այսպէս կ'ջանան։ Եւ այսպիսի ջանքեր և նպատակներ ո՞ր երկրի և ժամանակի կառավարական, ազգային և մանկավարժական իրաւանց և օրինաց կը համաձայնի։ Ո՞րքան գովելի նպատակ և իմաստուն կառավարութի՛ւն . . . ,

(Շարունակելի)

ՄԸՍԸՐ ՎԷ ՀԱՊԷՇ

Մալիւմ տիր քի, Հապէշիսթան գրալը Եօհան՝ Մըսըր հիւքիւմէթինէ հեր նէվի միւշքիլաթ չըգարմագ, վէ Պողոս արազիսինին Հապէշէ իատէսինէ անը մէճպուր էրլէմէք իւզրէ, հիւքիւմէթը խտիվիյէնին պուլունտուղը հալը պուհրանիշթիմալընտան իսթիֆատէ իթմէք իսթէմէք տիր։ զիրա Մըսըրլըլար տախի արազիի մէզքիւրէյի, Հապէշիսթան գրալը սապէզ թէոտորոսը վէֆաթընտա վէ օ զէման Հապէշ մէմալիքինէ իճրաի հիւքմ իտէն գարըշըգլըզ սայէսինտէ զապթ ու իսթիլա իթմիշլէր տիր։

Պողոս արազիսի բէք վասի օլուպ, Հապէշիսթանըն շըմալ հուտուտըյլա Գօրտօֆան վէ Գըրմըզը տէնիզ արասընտաքի իւլքէյի հավի պուլունմագտա տըր։

Հապէշիսթան՝ պու իւլքէյէ սահիպ պուլունտուղընտա, Գըրմըզը տէնիզ իւզէրինտէ պիր չօգ իսքէլէսի օլուպ, պունլարընը պաշլըճասը Մասուա իտի քի, էլեեվմ պիր Մըսըր վիւտիրինին մէրքէզը հիւքիւմէթի տիր։

Շիմտիիսէ Հապէշիսթան՝ տօղլար արասընտա գարանարագ, տիւնեանըն գալան գըսմընտան զանն իտէրսին պիւսպիւթիւն այրըլմըշ պիր հալտէ պուլունմագտա տըր։

Միլատըն 1875 սէնէսի նիհայէթլէրինտէ, Բէշիր բաշանըն թահթը գօմանտասընտա պուլընան պիր Մըսըր օրտուսը՝ տօղրուտան տօղրույա Հապէշէ միւլհագ պուլունան Համասէն վէ Սէուա էյալէթլէրինի տախի զապթ իթմէք թէճրիւպէսինտէ պուլունտու իսկ տէ, էրթէսի սէնէնին իւք պահարընտա քիվարա նամ պօղաղտա քեամիլէն միւղմէհիլ վէ բէրիչան օլուռ։ Հոկտ.ին 16սընտա տա 3200 քիշիտէն իպարէթ տիկէր պիր Մըսըր օրտուսը՝ հէյէթը նուզղար ըէիսը լահզգը նուպար բաշա հաղրէթլէրինին եէկէնի օլան Առաքել պէյին թահթը գօմանտասընտա պուլունտուղու հալտէ, Մասուա գուրպինտէ Հապէշիսթան հուտուտընը թէճավուզ էյլէմի։

Մումիլէյհ գօմանտան Առաքել պէյ՝ Հապէշ գրալը Եօհանա պիր մէքթուպ իրսալ իտէրէք, Մըսըր հիւքիւմէթինէ Համասէն վէ Սէուա էյալաթը իլէ պէրապէր պիր միլեօն կՆԷ տէ թազմինաթը հարպիյէ ֆթա վէ թէսլիմ էյլէմէսինի թէքլիֆ իթտի իսկ տէ, Հապէշ գրալը քէմալը ազամէթլէ չու ճէվապը վերտի։

«Պէն ֆուգարա օլտըղըմտան, բէք զէնկին վէ օթուզ սէրալը վար տէնիլէն խտիվին պէնտէն բարա իսթէմէսինէ թաճճիւպ իտէրիմ՝ պէն քի իգամէթ իշիւն թօքու թօքու պիր չտրբրմ վար։

«Պունունլա պէրապէր պէնտէն իսթէտիկի պիր միլեօն կՆԷյէ մալիքիմ։ Պու խաղինէ՝ Մակտալանը ճէնուպ ճիհէթինտէ պիր տաղտա պուլունմագտա տըր։ Սէօյլէյինիզ խտիվէ, օ խաղինէյի ալմագ իչիւն պիր միլեօն ասքէր կէօնտէրբին։ Համասէն վէ Սէուա էյալաթը վասիտասընը ասքիրը մէրգումէյէ մէզարիսթան եաբմաղը վատ իտէրիմ։

Հապէշիսթան Նէհինշահը

«ԵՕՀԱՆ»

Պու ճէվապ ասքիրը Մըսրիյէ գօմանտանընա էլպէթթէ խօշ կէօրիւնմէմիշ օլտուղընտան, մումայիլէյհ՝ Հապէշ ասքէրի իւզէրինէ հիւճում իտէրէք, պիր չօգ մուհարէպաթտան սոնրա, Մըսըր օրտուսը՝ նոյ՝ 26տա թէքբար պիր մուվաֆֆագիյէթսիզլիկէ ուղրայըպ, մուխասէմաթա խիթամ վերիլտի։ Ինչէ օ վագթտան պէրու Մըսըրլըլարլա Հապէշլիէր բահաթ տուրմագտա իտիլէր։

Շիմտի պագալըմ Հապէշին միւթալէպաթը նէյէ՝ միւնճէրը օլաճագ տըր։

ՄԷՔԵԱԹԻՊ

ԷՏԻՐՆԷ

Շէհրը մէզքիւրտէն յունվար 14 թարիխիյէ ալտըղըմըզ խուսուսի մէքթուպ տըր։

ՃԷՆԱՁԷ ԱԼԱՃԸ

Իքինճի գօլ օրտուի Հիւմայուն էտիրնէ մէրքէզ խասթախանէսի թապիպը եվվելի միրալայ Միլթիյատի պէյ՝ իշպու լունվարը 11ինճի չարշէնպիհ կիւնիւ ագշամ սաաթ 10 պուչուգ բատտէլէրինէ տօղրու, պիր միւտէթտէն պէրու թէտավի իթմէքտէ օլտուղու պիր խասթասընը պատէլմուայէնէ ըէյէթայը եազըպ, պատէհու սիկարաբնը եագարքէն, օթուրմուշ օլտուղու սանտալեա իւզէրինտէ ֆիւճճէթէն վէֆաթ էյլէմիշ տիր։

Ինչու խապէրը բիւրքէտէր էթրաֆա ենթիշար իթտիրտէ, խասթախանէ թարաֆընտան կէլինիպ մէզքիւր խանէտէն քէնտի խանէսինէ նագլ օլունմուշ, վէ Բում քիլիսէսինին շանը եաս ումաթէմ ալամէթի օլարագ, օլ ագշամ վէ էրթէսի կիւնիւ սաաթ 11է գատար ազըր ազըր չալընմագտա պուլունմուշ տըր։

Բէնճէնպիհ կիւնիւ սաաթ 8 բատտէլէրինտէ ճէնազէ ալայը խանէսինտէն ահէսթէ ահէսթէ խուրուճ իթմէյէ պաշլայըպ, Մէթրօբօլիտ քիլիսէսինէ վասըլ օլտու։ Ճէնազէնին էօնիւնտէն պիր պանտա մուղդա ազըր ազըր իճրաչ թէրէնիւմ էյլէմէքտէ իտի։ պունուն արգասընտան պիր պէօլիւք սիւվարի, պիր թապուր գատար ասաքիրը Շահանէ վէ արգատան իքի սրրա բօլիս, ժանդարմա, վէ պէլէտիյէ չավուշլարը եիւրիւմէքտէ իտիլէր։

Արգատան պիր խայլը ձայնաւոր չօճուգլար իլէ բաբազար վէ Բում մէթրօբօլիտի, վէ Էրմէնի բաբազարընտան Առաջնորդ Սըրբազան թարաֆընտան պիվէքալէ, Աւագ Տ. Մկրտիչ քահանայ եիւրիւմէքտէ օլուպ, պունլարտան սոնդրա զայէթլէ միւդէյյէն ճէնազէ թապութը կէօթիւրիւմէքտէ, վէ քեաֆֆէի մէմուրիյնը սըհհիյէ՝ էլպիսէի բէսմիյէլերինի լապիս օլտուգլարը հալտէ, թապութուն իքի թարաֆընտան հարէքէթ իթմէքտէ իտիլէր։

Ճէնազէնին արգասընտան տախի վալիի վիլայէթ տէվլէթլու իւպհէթլու Գատրի բաշա հազրէթլերի, միւսթէշար վէ տէֆթէրտար էֆէնտիլէր վէ ասաքիրը Շահանէ գօմանտանը թարաֆընտան վէքալէլէրէն սաատէթլու Հիւսնիւ բաշա հազրէթլերի, սիւվարի գօմանտանը Մէհմէտ բաշա վէ պիլճիւմլէ մէմուրինը հիւքիւմէթ իլէ իւմէրաի ասքէրիյէ, վէ 6000տէն միւթէճավուզ էհալի քէմալը սիւքիւնէթլէ եիւրիւմէքտէ իտիլէր։ Ալայը քիլիսէյէ մուվասէլէթինտէ իճրա օլունան բէսմը այն պիր սաաթ գատար իմթիտատ էյլէմիշ տիր։ Միւթէվէֆճանը թէրճէմէի հալի գրաաթ օլունուպ, 35—40 սէնէտէն պէրու խըտմէթը ասքէրիյէտէ պուլունուպ, 10 սէնէտէն միւթէճավուզ սարայը Հիւմայունտա խըտմէթտէ պուլումուշ, վէ 3 սէնէ տախի էտիրնէ մէրքէզ խասթախանէսի թապիպը էվվելիք մէմուրիյէթինի եիգիա իտուպ 74 եաշընտա վէֆաթ իթմիշ տիր։

Ճէնազէ քիլիսէտէն չրգարըլըպ մէմուրինը սըհհիյէի ասքէրիյէ քէնտի էլէրի իլէ թա Միխալ քէօբրիսինէ գատար կէօթիւրիւլիւշլէր տիր, վէ թապութըն էթրաֆընտա պուլունան գօրտօնլարը, ֆրանսըզ գենսօլսը Միւսիւ Կիւսթավ Լաֆֆան, օրտուի Հիւմայուն սէրթապիպի միրալայ իզզէթլու Հասան պէյ վէ թապիպը սանի պինպաշը բիճաթլու Յովհաննէս էֆէնտի իլէ պինպաշը Գալիատի, Ասիմաքօբուլօս, Նիքօլաքի էֆէնտիլէր թութուպ, Միխալ քէօբրիսինէ գատար կէօթիւրվիշլէր։ Օրատա ճէնազէ արապայա գէնուլուպ Բում մէզարլըղընա կէօթիւրիւմիշ իսկ տէ, տէֆն օլունմայըպ Տէրսաատէթտէ պուլունան ագրապա վէ թաալիւգաթընն վիւրուտինէ ենթիզար օլունուլոր։

Ըէժի իտարէսի Թարաֆընտան

կէլէն իլան

Թիւրքիատա Թիւթիճն միւշթէրէք Բէժի իտարէսի՝ կէլէճէք ապրիլ 2/14տէն իթիպարէն Թիհիթին վէ ՍԻԿԱՐԱ վէ ԷՆՖԻՃԷՆ մուխթէլիֆ նէվիէրինի սիմ մէճիտիյէ 19 դրուշտան օլարագ ֆիյաթը աթիլ իւզէրինէ ֆիրուխթ իտէճէյինի իլան իտէր։

Թիհթին

Ինճի նէվ. քիլօկրամը 190 դրուշ

1000	կրամըզ գութու	դրշ.	190
500	» »	»	95
250	» »	»	$47\frac{1}{2}$
100	» »	»	19
25	» բաքէթ	»	$4\frac{3}{4}$

Ձնճի նէվ. քիլօկրամը 120 դրուշ

1000	կրամըզ գութու	դրշ.	120
500	» »	»	60
250	» »	»	30
100	» »	»	12
25	» բաքէթ	»	3

Ճիւնճի նէվ. քիլօկրամը 60 դրուշ

1000	կրամըզ գութու	դրշ.	60
500	» »	»	30
250	» »	»	15
100	» »	»	6
25	» բաքէթ	»	$1\frac{1}{2}$

Կիւնճի նէվ. քիլօկրամը 40 դրուշ

250	կրամըզ գութու	դրշ.	10
25	» բաքէթ	»	1

Տինճի նէվ. քիլօկրամը 24 դրուշ

$31\frac{1}{4}$	կրամըզ բաքէթ	բր.	30

Ցնճը նէվ. քիլօսը 16 դրուշ

Պու նէվ թիթիճն՝ եալընըզ քէօյլիւ վէ բէնչպէր էհալիյէ սաթըլաճագ տըր։

$31\frac{1}{4}$	կրամըզ բաքէթ	բր.	20

* * *

ՀԱՋԸՐ ՍԻԿԱՐԱ

Ինճի նէվ

Զըվանասըզ

500	սիկարալը գութու	դրշ.	140
100	» »	»	28
25	» »	»	7

Զըվանալը

500	սիկարալը գութու	դրշ.	150
100	» »	»	30
25	» »	»	$7\frac{1}{2}$

Ձինճի նէվ

500	սիկարալը գութու	դրշ.	90
100	» »	»	18
25	» »	»	$4\frac{1}{2}$

Յինճի նէվ

500	սիկարալը գութու	դրշ.	50
100	» »	»	10
25	» բաքէթ	»	$2\frac{1}{2}$

Կինճի նէվ

500	սիկարալը գութու	դրշ.	35
25	» բաքէթ	»	$1\frac{3}{4}$

Տինճի նէվ

500	սիկարալը գութու	դրշ.	20
25	» բաքէթ	»	1

—

ԷՆՖԻԻԷ

Քիլօկրամը 120 դրուշ

1000	կրամըզ գութու	դրշ.	120
50	» բաքէթի	»	6

Բարիզին թօզ էնֆիյէսի

Քիլօկրամը 80 դրուշ

250	կրամըզ գութու	դրշ.	20
50	» բաքէթի	»	4

Մ՚-ոէէյնէը ռ-ռ-ոէյ

Տէրսաատէթ 16/28 յունվար 1884

ԹԷՎՃԻՀԱԹ

Այսրն վիլայէթի պէրինճի պէլէտիյէ ըէիսի Էմին պէյէ ըիւթպէի սանիյէ սընֆը միւթէմայիզի,

Այսրն վիլայէթի իքինճի պէլէտիյէ ըէիսի Բաղիպ պէյէ ըիւթպէի սանիյէ սընֆը միւթէմայիզի,

Այսրն վիլայէթի մէսալիհը էճնէնէ էֆէնտիյէ ըիւթպէի սանիյէ սընֆը սանիսի,

Գավագ գարանթինասը պէրինճի քիթապէթինտէ պուլունմուշ օլան Երզրում գարանթինասը միւտիրի Սայիտ էֆէնտիյէ ըիւթպէի սանիյէ սընֆը սանիսի,

Ցաիրէի սըհհիյէ էվրագ օտասը միւտիրի օլուպ սըհհիյէ գօմիսէրի քիֆագաթընտա պուլունան Արիֆ պէյէ ըիւթպէի սանիյէ սընֆը սանիսի,

Սըհհիյէ մուհասէպէ օտասը միւմէյեիզի խուրշիտ էֆէնտիյէ ըիւթպէի սանիյէ սընֆը սանիսի,

Սըհհիյէ թահրիրաթ օտասը միւմէյեիզի Սայիտ պէյէ ըիւթպէի սանիյէ սընֆը սանիսի,

Խիւսաւէնտիկեար վիլայէթինտէ քեահն Իսմէկէօլգազասը գայմագամըղը՝ Էրտէք գայմագամը սապէզ Ալի պէյէ,

Գարասի վիլայէթի տախիլինտէ Ալյալըգ գազասը գայմագամըղը՝ Էնեզ գայմագամը սապէզ Էմին պէյէ,

Վիլայէթը մէզքիւրէ տախիլինտէ քեահն Էրտէք գազասը գայմագամըղը՝ Ալյալըգ գայմագամը սապէզ Նազիֆ պէյէ,

Այտըն վիլայէթինտէ քեահն Վուրլա գազասը գայմագամըղը՝ Իսմէկէօլ գայմագամը սապէզ Նէճիպ պէյէ,

Խիւսաւէնտիկեար վիլայէթինտէ քեահն Էսկիշէհիր գազասը գայմագամըղը՝ Գարա ազաճ գայմագամը սապէզ Հասան ֆէհմի էֆէնտիյէ թէվճիհ պույրուլմուշ տըր։

ՄԻԻԹԷՖԵՐՐԻԳԱ.

Կէչէնտէ Սըրպիսթանտա զուհուր իտուպ գահը ու թէնքին իտիլէն իսեան հագգընտա Սըրպ գապինէթօ ըէիսի Մ. Գրիսթիչ թարաֆընտան գրալ Միլանա եազըլան պիր մէքթուպտա օգունարղընա կէօրէ, իսեանը մէզքիւրտէն տօղալը Զայչար տէվանը հարպընտա 94 քիչի իտամա հիւքմ օլունմուշ օլուպ, պունլարտան 10ը տիրարը ասկէրէ ֆիքար իթմիշ, 1ի թէլէֆը նէֆս իթմիշ, 63ին ճէզասը թախֆիֆ օլունմուշ վէ 26ը տա իտամ իտիլմիշ տիր։

Պունտան մատտա 567 քիչի մուէպպէտէն վէ 73 քիչի մուվագգաթէն մահպուսիյէթէ հիւքմ օլունուպ, 75 քիչինին տէ պէրաէթինէ գարար վերիլմիշ տիր։

—

Ինկիլթերրա գրալիցասը Վիգթօրիա հազրէթլերինին նամիզաճ օլուպ, ըէսմի կազէթանըն պէյանընա կէօրէ, միւշարէյէհա՝ միւթատը վէճհլէ կէղինմէսինտէ տէվամ իտիյօր իսկ տէ, պիր գաչ տագիգատան զիյատէ այագտա տուրմայօր։ Պունրնա պէրապէր գրալիցանըն սըհհէթի եէրինտէ տիր։ Ռիվայէթ օլունտըղընա կէօրէ, միւշարէյէյհա՝ ապրիլ այրն իլը օն պէշինտէ Պատա կիտէճէք, վէ պու սեյահաթը էնանարնտա իմբէրթօր կկիսօմ իլէ պիր միւլագաթ իճրա էյլէյէճէքմիշ։

—

ԻԼԱՆԸ ՄԻԻՀԻՄ

Պ. ԱՎ Հ. ԳՈՒՍՅԻՈՒԳՈՒԲԱՆ

ՊԻՐԱՏԷՐԼԷՐԻՆ ԷՃԶԱԽԱՆԷՍԻ

Միւտտէթը մէտիտէտէն պէրու էճզաճըլըգ վէ եա էճզա թէրթիպի իլէ պիլիթիղալ, էհալիյի խօշնուտ իթմէք իչիւն էլիմիզտէն կէլէն դայրէթտէ գուսուր իթմէմիշ օլտուղումուզ բաղպէթլու միւշթէրիլէրիմիզէ վէ պիլթիւն էհալիյէ մալիւմ տիր։

Պու քէրրէ տախի բաղպէթլու միւշթէրիլէրիմիզէ պիր սուհուլէթ օլմագ իչիւն պիր էճզախանէ քիւշատընը արղու էյլէյիպ, պիր չօգ սէնէլէրտէն պէրու հէրքէսին մալիւմիւ օլան Ամամպօլտա Եէնի Ճամի սօգաղընտա 26 նումէրօը տէրօղիթօտան մատտա եիեէ Ամամպօլտա քէօբրիւնիւն գարշըսընտա 77 նումէրօսա Պ. վէ Հ. ԳԻԻԶԻԻԳԵԱՆ ՊԻՐԱՏԷՐԼԷՐ նամը իլէ պիր էճզախանէ վէ տէրօղիթօ տահա քիշատա խլէմիշլիզ տիր։ Պուրատա Ֆրանսանընը վէ Ինկիլթերրանընը քիմիա թէրքիպլէրի վէ միթէնէվի մուալէճաթընը քէմալը սրզգաթլա թէրթիպ իտիլմիշ օլան էն էյի ճընալարը մէվճուտ տըր։ Պուհարատան պաշգա իսթիմալ օլունան միթէնէվվի չարապլար, պալըգ եաղը, նօրմէկիա չիգօլաթասը, գօնեագ վէ միւսքիրաթը սարէլ տանմա պուլունուր։ Ինչու մաղազայա վիւրուտա իտէճէք բէյէթալար՝ տէրհալ թազէ էճզալարա վէ սրզգաթը քեամիլէ իլէ եաբըլըր։ Քէզալիք էճզախանէնին իւսթ գաթընտա թապիլէր իչիւն մահալը մախսուս թապին իտիլմիշ օլուպ, պիր խաթալըգ իւզէրինէ հէքիմ իլէ կէօրիւշմէք իսթէյէնլէր՝ պիգիմ էճզախանէմիզի թէշրիֆ իթտիքլէրինտէ, հէր ճիհէթլէ ֆայտէ միւշահէտ իտէրլէր։

ՀԷՐ ՆԷՎ ՔԻՄԵԷՎԻ ԹԱՀԼԻԼԱԹ

ՖԻԾԱԹ ՄԻԻԹԷՖԻԼ

—Ռումի 1300 սէնէսի (1884 մարտ) պիւտժէլերինին Թանզիմու Թէատրիգի զրմնընտա չիմտիտէն պիրէր գօմիսիօն Թէչքիլ օլընմասը մագամը Սատարէթտէն պա Թէզքէրէ տէվարիբ պիլտիրիլմիշ տիր։

—Խարիճիյէ Նազարը Արիֆի բաշա հազրէթլէրի տիւն տախի մագամը մէմուրիյէթինէ ազիմէթ իտէմէմիշ տիր։

—Մէրեավէրը հազրէթը Եէհրիյարի խալիլ բաշա հազրէթլէրինին նամիդաճլըղը՝ ճիւղի պիր նէզլետէն նէյէթ իթմիշ օլմըղը ճիհէթլէ, միշարէլէյհ մահալը մէմուրիյէթինէ տէվամ իտէպիլմէքտէ իմիշ։

—Մէարիֆ նէզարէթի մաթպաաբար միւֆէթիշի վաբօրիտիս էֆէնտի՝ Ցէրսաատէթտէ պուլունան քիթապճը տիւքքեանլարընը պիլմուայէնէ, Ռումճա վէ Ֆրանսզճա օլարագ 150 մուզիրը քիթապ ախզ էյլէմիշ տիր։

—Գօսօվա վիլայէթինտէն չէքիլէն պիր Թէլէկրաֆա կէօրէ, իւսքիւպ հապսանէսինտէն ֆըբար իթմիշ օլան էշգրյամի մէշհուրէտէն Հալիմ Զիւք վէ Իպրահիմ Պէքիր Նաման հայտուտլար՝ պիր ժանտարմա օնպաշըսը Թարաֆընտան գաթլ օլունմըշլարընը։

—Իթալիա հիւքիւմէթի՝ Մըսըրտան վէ Սիվէյշիշ գանալընը էօթէսինտէ վագը լիմանլարտան կէլէն սէֆինէլէրին գարանթինա միւտտէթինի պէշ վէ իւչ կիւնէ թէնզիլ իթմիշ տիր։

—Յագըզտան բասատխանէյի ամիրէյ քէշիտէ օլունան պիր թէլէկրաֆա կէօրէ, մէզքիւր առանընն ճէնուպը դարպիսինտէ սապահ սաաթ 11է տօղրու պիր խորթում զուհուր իտէրէք, պիր չօգ ադամլարը գօրմընը, վէ Նութիա վէ Նէոխօրի վէ Ցաֆրօնա գարիյէլէրի իւզէրինտէն կէչտիկինտէ, պինլերճէ քիրէմիտլերի գալընըմըշ տըր։

Մէզքիւր մահալլէրտէ 20—30 միլ մէսաֆէտէ վագը խանէլէր չիտտէթլէ սարսընմըշլար իսէ տէ, նուֆուսճա թէլէֆաթ օլմամըշտըր։

—Վէրէնտա օգունմուշ տըր։

«Շըմէնտըֆէր գօմիսէրի Գումպարի էֆէնտի չարշէնպահ կիւնիւ իրթիքաապ էյլէտիկի պիր մատտէտէն տօլայը Պէյօղլու ճէզա մահքէմէսինէ տավէթ իտիլմիշ օլտըղը հալտէ, հուզուրը մահքէմէտէ տախի պիր թագմ թէճավուզաթը սէրքէշանէտէ պուլունտրընտան, հագդընտա մուամլէլի գանունիյէ իճրա իտիլմէք իւզրէ մահքէմէի մէզքիւրէտէն պա ըէզարէթը ադիմէ տրշարը յա չըգարըլմըշ օլտուղու մէրվի տիր։»

—Միսլիման հաճիլէրինի համիլ օլան Ա-ոէ վէ սարը վաբօրլարը հէնուզ Ցէրսաատէթէ կէլմէմէլէրինէ, վուրլա թէհաֆիուղխանէսինտէ պիր վէֆիյաթ վուգուր իւզէրինէ թէճտիտը գարանթինա իտիլմիշ օլմասը սէպէպ օլտուղընա տարը պիր չայիա զուհուր իթմէքտէ օլտուղընը, վէ անճագ Սըհհիյէ իտտարէսինտէն օլ պագատէ ըէսմի պիր մալիսմաթ զուհուր իթմէտիյինի Ճ. Հ-ոէ-ոէ եաղընօր։

—Կէչէն կիւն Թէրսանէտէն պագը չալարագ ֆիրար իտէր իքէն, արգատաչլարը իլէ պիրլիքտէ բաքիպ օլտուղու սանաալընն տէվրիվէսինտէն տէնիզէ տիւշիւպ պօղուլան օնպաշընն նաչը՝ պու քէրրէ մախսուսէն գուրուլան մաքինա վասէթասը իլէ գանլար իչինտէ օլարագ տէնիզտէն չըգարըլմըշ, վէ իւզէրինտէն պիր խայը նուհաս զուհուր էյլէմիշ տիր։

—Կէչէն ճումաա կիւնիւ Սագըզտա չիտտէթլիճէ պիր զէլզէլէ վուգու պուլմուշ իսէ տէ, պիր կէօնա խասարաթը մուճիպ օլմամըշ տըր։

Ճէկիրէի մէզքիւրէտէ գըշ բէք չիտտէթլի օլուպ, քէօմիւրիւն գըյէսի 30 բարայա գատար չըգմըշ տըր։

—Գայտը միւղաաֆ (բարթի տուպլ) ուսուլի իւզրէ տէֆթէր թութմագ սուրէթինին պիլճիմլէ ասքէրի ըիչտիյէ մէքթէպլէրինէ թաամիմի, վէ չակիրտանտան հեր քիմ իչպու ֆէնընը տէֆթէրտէն լայըգը իլէ, իմթիհան վէրէմեկճէք օլուբ իսէ թէրքը սընֆ իտէմէմէսի խուսուսը էմր ու իրատէ պույրըլմըշ տըր։

ԻԼԱՆԸ ՄԻԻՀԻՄ

Ռումէլի Շըմէնտըֆէր Բիյանգօսը

Ալաֆրանկա յունվարըն 31ինճի եանի եարընքի բէնճշէնպահ կիւնի Զարպխանէի ամիրէտէ Ռումէլի շըմէնտրֆէր բիյանգօսը քէշիտէ օլունաճաղընը Մ. ժ. Տ. Դանէթթօ բաղպէթլու էհալիյէ իլան իտէր։

Մէզքիւր բիյանգօտա իքրամիյէլի 500 նումէրօ չէքիլէճէքտիր։ Էն պէօյիւք իքրամիյէ 300,000 ֆրանգ տըր։

Իչպու բիյանգօ իչիւն սաթըլան պիլէթլերին ֆիյաթը 15 զրուշ օլուպ, պիր չէրեկէ պիլէթ տախի 5 զրուշա ֆիրուխթ օլունը։

Սաթըն ալմագ խաթէյէնլէր՝ Գալաթատա Գօմիսիօն խանընտա 18 նումէրօլու Մ. ժ. Տ. Դանէթթօնրն մաղազասընա միւրաճաաթ իթմէլի տիրլէր։

Մէզքիւր մաղազա՝ գազանան նումէրօլարը անիտէ էօտէյէճէք տիր։

ՍԱՐՐԱՖԻԹԷ

ԵՎՐՕՊԱ ՊՕՐՍԱՍԸ

Լօնտրա 28 Ցունվար

Ինկիլ. էսհամը Ինկ. Լիր.	101- 1/2
Օսմ. էսհամը աչըլը	08- 5/8
» » գաբանար	08- 1/2
Խաթիգրաղ 65	10- 3/4
» 69	09- 3/4
» 71	08- 1/2
» 72	15- 1/2
» 73	08- 5/8
Օսմանլը Պանգասը	16-
Ռուսիա խաթիգրագը	85- 3/4
Մըսըր տուլ.մութա հրաէ	68- 1/2
» խաթկագը	91-
Ցարիա Սանիէ (Մըսըր)	67- 3/4
Ութիլա խաթիգրագը (Մըսըր)	88- 1/2
Մաճարիսթ. էսհամը 1877	101- 1/2
Գամպիս Բարիզ 3 այ վաաէ	-

Բարիզ 28 Ցունվար

Ֆրանս. էսհ. 3 % ֆր.	77-25
» » % 5	107-42 1/2
Օսմ. էսհամը աչըլը	08-65
» » գաբանաը	08-62 1/2
Խաթիգրաղ 65 ֆր.	52-
» 69	48-
» 73	45-
Ռուսէլի շըմէնտըֆէրի	41-50
Օսմ. Պանգասը	651-25
Դրէտի Լիոնէ	561-25
Դրէտի Ֆոնսիէ	1270-
Լիոն ագսիոնը	1270-
Սուէէիշ ագսիոնը	2012-50
Ռուսիա 5 % 1877	92-
Իթալիա էսհամը	92-37 1/2
Մսրը Ֆոնս. մութա հրաէ	343-75
Մաճարիսթան էսհամը	101-1/2
Եունան 6 % 1879	412-50
Գամպիս 3 այ վաաէ	25-17

Վիէննա 28 Ցունվար

Լօնտրա իւզէրինէ գամպիս	-
Ռումէլի շըմէնտրֆէրի	-

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էսհ. ում. տիւն ագչ. գաբ.	09-26
Գու սապահ աչըլը	09-34
Մըսըր մութահրաէ. գաբ.	75-15
Գաբ սապահ աչըլը	76-15
Խաթիգր. 65 (մութօն)	59-
» 65	56-
» 69 (բինար	50-
» 72 (Պոնտիքրէ.)	17-25
» 73	44-
Ռումէլի շըմէնտրֆէրի	42-87 1/2
Ագչէ ֆայիզի	8-
Բէբօր Ղրշ.	30-
Հէվալէսիզ »	37-1/2

ՊԱՆԴԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Դրէտի ժէնէրալ	6-30
Սթամպոլ պանգասը	6-15
Սօսիէթէ ժէնէրալ	4-
Թրամվայ	3-

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻՑԱՔԸ

Օսմ. լիրասը 100 ղրշ.տան	Ղ. Բր.
Պէյազ մէճիտիյէ ֆարգը	108-
Մէթալիք »	102-30
Պէլիկ »	100-
Ռիսիրագ »	103-
Գաբրը »	800-
Գայզի	1370-
Ռուսիկ լիրասը	110-08
Ֆրանսզ ալթունը	87-24
Ռա	90-
Գրէսիա ալթունը	51-
Գարաբան գայմէսի	9-33

ԷՎԳԱՖԸ ՀԻՄԱՑՈՒՆ

Վարէոթրը օսմանչէ էթաբէսինէ կէլէն իլան.

Էվկաֆը Հիմայուն խապինէսի վարիսաթը ուսմանչէ իտարէսինտէ պէհէր կիւն միզայէտէլերի իճրա օլընմագտա օլան աթիւզզիքր մահլիլաթրն մուայլէն օլան 4 հաֆթա միւտտէքը իլանընտան իւչիւնճի հաֆթասը օլան իչպու 1299 սէնէսի քեանունը սանինին 16նճը բազար երթէսի՝ կիւնիւնտէն իթիբարէն պիր հաֆթա դարֆընտա թալիպ օլանլարը գըյմէթը մուամմէնէնին էօյրինէ միւսավի թէէմին ագչէսինի միւսթասհրպէն իտարէի մէզքիւրէյէ կէլիպ միւգայէտէլերինտէ պուլունմայարը լազըմ կէլէճէկի իւչիւնճի սէֆթա օլարագ իլան ու իխթար օլունուր։

. . 47 վէ 46 . . 2300 (1) — Զարշուի քէպիրտէ Հիւսէյին աղա մահալլէսինտէ Եօլ կէչէն խանը տէրուունինտէ ֆէվգանտէ Սուլթան Մահմուտ վագֆընտան չէհրի 80 զրշ. քիրալը թէրպիէն 60 զըրա արսատա մէպնի մուգատտէմա 1 էլեէվմ 2 պապ օտանընն տիլիուս հիսսէսի։

. . 21 վէ 25 . . 5000 — Պէյօղլուունա Շեյխ իլ Հարէմ Հասան աղա մահալլէսինտէ Զալիքընը սօգաղընտա մէրհում Հասան Բիգա բաշա վագֆընտան թէրպիէն 70 զըրա արսատա մէպնի 2 օտա վէ 1 սուֆա վէ պիր մըզտար աչըզլըզը միւթէմիլ թահթընտա մէստուտ պէրպէր տիւքքեանը միւթէմիլ միւնհէտիմ աչչապ պիր պապ մէնզիլ։

. . 36 վէ 37 . . 13530 — Գալաթատա Քէմանքէշ Դարա Մըսթաֆա բաշա մահալլէսինտէ վէ Շերպէթի սօգաղընտա Ղազի Բիյալի բաշա վագֆընտան վէ Գամէր խաթուն վագֆըլարընտան թէրպիէն 270 զրա արսատա մէպնի 5 օտա վէ չէհրի 800 զրշ. քիրալը մուգատտէմա մէնզիլ արասը էլեէվմ 1 պապ մաղազընն պիթիւնիւնին 18 սէհիմ իթիպարը իլէ 2 հիսսէսի իլէ մումմէ.էյհա Գամէր խաթուն վագֆընտան օլան 12 հիսսէ իթիպարը իլէ պիր հիսսէսի։

. . 22 . . 4000 — Պէյօղլուունա Շեյխ իլ հարէմ Հիւսէյին աղա մահալլէսինտէ Զալզընը սօգաղընտա Հասան Բիգա բաշա վագֆընտան թէրպիէն 190 զըրա պիր գըթա մէնզիլ արասը։

. . 127 . . 11668 — Թօբխանէտէ քեաթիպ Մուսթաֆա չէլէպի մահալլէսինտէ Պէյօղլու ճատտէսինտէ Նէֆթը Հարէմէյն վագֆընտան թէրպիէն 160 զըրա արսատա մէպնի 4 օտա վէ 2 սուֆա վէ պիր գույու վէ 105 զրա պաղչէյի միւթէմիլ չէհրի 160 զրուշ քիրալը պիր պապ աչչապ մէնզիլին սիլիուս հիսսէսի։

. . 2 վէ 4 վէ 6 . . 10000 — Իւսկիւտարտա Սիլէյման աղա մահալլէսինտէ Քիւլիւք համմամ սօգաղընտա Այա Սօֆիան քէպիր վագֆընտան թէրպիէն 105 զըրա արսատա մէպնի ֆէվգինտէ 3 օտա վէ չէհրի 200 զրշ. քիրալը քեարիիր մուգատտէմա պիր էլեէվմ իւչ պապ տիւքքեանը սիլիուս հիսսէսի։

. . 7 . . 2000— Զէնկէլ գարիյէսինտէ բազար գայզը իսկէլէսի սօգաղընտա գազանկերը էսպագ Ապտիլ Բահիմ էֆէնտի վագֆընտան թէրպիէն օթուզ զրա արսատա մէպնի չէհրի օթուզ զրուշ քիրալը պիր պապ պիկա կէտիք տուիանի տիւքքեանընընը նըսֆ հիսսէսի։

. . 13 . . 5000 — Իւսկիւտարտա կիւֆէմ խաթուն մահալլէսինտէ Ունդիրալը սօգաղընտա Հարէմէյն կէտիքեաթը վէ մահալլէի մէզքիւր ճամիի չերիֆի վագֆլարընտան թէրպիէն 40 զըրա արսատա մէպնի պիր օտա վէ պիր սուֆա վէ սէնէվի իքի եիւզ զրշ. քիրալը միւլք մա կէտիք պիր պապ գալայճը տիւքքեանընընը բուպ հիսսէսի։

. . 120 իլա 126 . . 7500 — Իւսկիւտարտա Քէբեճ տէտտ մահալլէսինտէ Թօբճալը ճատտէսինտէ Ալի վէ Ապտիւրրահիմ աղալար վագֆլարընտան թէրպիէն 498 զըրա արսատա մէպնի 24 օտա վէ պիր գույու վէ չէհրի 280 զրուշ քիրալը Եելոզզ խանը սիմէքլէ մաարուֆ 1150 զըրա արսատա մէպնի խանընն 114 զըրա 5 պապ տիւքքեան հավասը իլէ 580 զըրա մահալինտէ 24 պապ օտալարընը բուպ հիսսէսի։

. . 41 վէ 51 . . 7500 — Իւսկիւտարտա Սէլամի Ալի էֆէնտի մահալլէսինտէ Տաղ համմամը գարագօյանէսի սօգաղընտա մաթպախ էմինի Էլհաճ Սէլիմ աղա վագֆընտան թէրպիէն եիւզ եերմի զրա արսատա մէպնի իքի օտա վէ պիր սուֆա վէ պիր գույու վէ 1600 զրա պաղչէի միւթէմիլ աչչապ պիր պապ մէնզիլ։

. . 3 . . 16671 — Իւսկիւտարտա Սինան բաշա մահալլէսինտէ Թօբրագ սօգաղընտա Գաամ Մեհմէտ զաքի Սինան բաշա վագֆընտան թէրպիէն 75 զրա արսատա մէպնի տէրուունինտէ իքի ատէտ եէր օտասը վէ քէպիր պիր գույու վէ պիր հավուզ վէ պիր ախբր վէ սէնէվի 4500 զրուշ քիրալը թէրպիէն վէ թահմինէն 8750 զրա պիր գըթա պօսթանընն օն սէքիզ սէհիմ իթիպարը իլէ պէշ սէհիմ հիսսէսի։

. . 169 . . 7500 — Իւսկիւտարտա Եէնի մահալլէտէ Եէնի մահալլէ ճատտէսինտէ Սուլթան Մահմուտ Խան վագֆընտան թէրպիէն եիւզ եերմի զրա արսատա մէպնի իքի օտա վէ պիր սուֆա վէ պիր գույու վէ չէհրի եիւզ էլլի զրշ. քիրալը ախչապ պիր պապ սիմիտճի տիւքքեանը կէտիկինին եիւզ եերմի սէհիմ իթիպարը իլէ 60 սէհիմ հիսսէսի։

. . 1 . . 6668 — Էմիրկէն կարիյէսինտէ Զէյմէ սօգաղընտա Սուլթան Ապտիլ Համիտ խան վագֆընտան թէրպիէն 150 զրա արսատա մէպնի ալթը օտա վէ իքի սուֆա վէ պիր գույու վէ 200 զրա պաղչէյի միւշգէմիլ ախչապ պիր պապ մէնզիլ սիլիուս հիսսէսի վէ սիլտան հիսսէսի սահիպլէրի թարաֆընտան ֆիւրուխթ օլունճաղը։

. . 150 . . 1500 — Սալմաթմրուգ գուրպինտ Հաճա Գաամ կէօնանի մահալլէսինտէ Սալմաթմրուգ ճատտէսինտէ հարէմէյն կէտիքեաթընտան օէնէվի 1500 զրշ. քիրալը թէրպիէն 120 զրա արսատա մէպնի պիր օտասը միւթէմիլ ախչապ պիր պապ հէլվանը վէ թուրչուճու տիւքքեանընընը 8 հիսսէսէն պիր հիսսէսի։

. . 148 վէ 146 . . 5250— Սալմաթմրուգ գուրպինտ Հաճա կէօնանի մահալլէսինտէ Սալմաթմրուգ ճատտէսինտէ մէրհում Պիալի Ահմէտ էֆէնտի վագֆընտան թէրպիէն 150 զրա արսատա մէպնի ֆէվգինտէ պիր օտա վէ սէնէվի 1150 զրշ. քիրալը ախչապ պիլա կէտիք պիր պապ տուխանի վէ 1 պապ թուրչուճը տիւքքեանդարընընը բուպ հիսսէսէրի։

. . 1 . . 5000— Օրթաքէօյ գարիյէսինտէ Զինճիրլի գույու սօգաղընտա թէրպիէն 40 զրա արսատա մէպնի չէհրի հիւզ զրուշ քիրալը պիր պապ պագդաշ տիւքքեանընը բուպ հիսսէսի։

. . 59 վէ 61 . . 1000— Գալաթատա Արապ ճամի մահալլէսինտէ Եէլքենճիլէր ճատտէսինտէ Ֆերուհ քէթիխուդա վագֆընտան իքի պապ տէմիրճի տիւքքեանլարը միւլքէրինին պիթիւնիւ։

. . 4 . . 5000—Գուզկունճուգ գարիյէսինտէ Պաղգալ սօգաղընտա Իպրահիմ բաշա քէրիմէսի Ահիզ խաթուն վագֆընտան թէրպիէն 194 զրա պիր գըթա մէնզիլ արասը։

. . 24 . . 3750— Գալաթատա Ալանճա մէսճիտ մահալլէսինտէ Տօղրու սօգաղընտա քեամիլ Մէհմէտ էֆէնտի վագֆընտան թէրպիէն եիւզ զրա արսատա մէպնի 3 օտա վէ պիր սուֆա վէ պիր գույու վէ 20 զրա պաղչէյի միւթէմիլ աչչապ պիր պապ մէնզիլին բուպ հիսսէսի։

. . 121 . . 1000 — Ահմէտիյէտ մոլլա Ալի էլ Ցէնարի մահալլէսինտէ Ահմէտիյէ ճատտէսինտէ Սուլթան Ահմէտ խան վագֆընտան միւք մա կէտիկի օյմագ իւզրէ թէրպիէն 154 պուլուզ զրա միւլք կէտիք 1 պապ քէսէճի տիւքքեանը արասընընը սիլիսան հիսսէսի։

. . 23 . . 500— Զարշուի քէպիրտէ Մէրճան աղա մահալլէսինտէ Թըզնըլար ճատտէսինտէ Գարապալը Մեհմէտ էֆէնտի վագֆընտան չէհրի 3 զրուշ քիրալը 1 պապ գասասպ տիւքքեանը միւլքինին բուպ հիսսէսի։

. . 33 . . 2000— Սարրաճխանէտէ Տիւկէրզատէ մահալլէսինտէ Պաղգաբու ճատտէսինտէ Սուլթան Մահմուտ Խան վագֆընտան թէրպիէն 40 զրա արսատա մէպնի չէհրի 50 զրքիրալը պիր պապ աչչապ սարաճ տիւքքեանընն նըսֆ հիսսէսի։

. . 1 . . 1000 . — Գատրկա լիմանը գուրպինտ Պօսթան Ալի մահալլէսինտէ Գատրկա համմամը սօգաղընտա Ղազիեահե՝բաշա վագֆընտան պէրմուհիպը չայըր 32 զրա պիր գըթա մէնզիլ արասը։

. . 21 . . 25..5000. — Պէյօղլու Շեյխ իլ հարէմ Հասան աղա մահալլէսինտէ Զալիքընը սօգաղընտա Հասան Բիգա բաշա վագֆընտան թէրպիէն 70 զրա արսատա մէպնի 2 օտա վէ 1 սուֆա վէ պիր մըզտար աչըզլըզը միւթէմիլ միւնհէտիմ պիր պապ աչչապ մէնզիլ վէ թահթընտա մէստուտ պիր պապ պէրպէր տիւքքեանընընն պիպթիւնիւ։

. . 22 . . 4000 . — Պէյօղլուունա Շեյխ իլ հարէմ Հիւսէյին աղա մահալլէսինտէ Զալիքընը սօգաղընտա Հասան Բիգա բաշա վագֆընտան թէրպիէն 190 զրա պիր գըթա մէնզիլ արասը։

. . 81 . . 3100 . — Գասրմ Բաշտտա Ճամի Բէպիր մահալլէսինտէ Թէրսանէ գույուսը ճատտէսինտէ հարէմէյն կէտիքեաթընտան թէրպիէն 25 զրա արսատա մէպնի ֆէվգինտէ 1 օտա վէ չէհրի 60 զրշ. քիրալը մուգատտէմա պէրպէր էլլէվմ պիր պապ էճզանը տիւքքեանը կէտիկինին նըսֆ հիսսէսի։

. . 9 . . 1000 . — Էյիպտ Տէօքմէճիլէր մահալլէսինտէ Ահմէտ Տէտտ սօգաղընտա բէխս իւլքիթթապ Մուսթաֆա էֆ. վագֆընտան թէրպիէն 60 զրա արսատա մէպնի պիր հէր օտասը վէ 1 գույու վէ 400 զրա պաղչէյի միւթէմիլ պիկա տուվար վէ խարապ ախչապ պիր պապ մէնզիլ։

. . 54 . . 1500 . —Ալթը Մէրմէր գուրպինտ հաճի Տէմիր մահալլէսինտէ Հաճա Շեմսէտտին էֆ. վագֆընտան թէրպիէն 1200 զրա տէրուունինտէ 1 օտա վէ 1 գույուը սիւթէմիլ խարապ պիր գըթա պաղչէնին բուպ հիսսէսի։

(1) Ճիւմլէլերին պաչարընտա իլը հիզատա պուլունան բաղդամար մահալիլաթրն նիւմէրօլարընը վէ իքինճի հիպատաքիէր գըյմէթը մուխամմէնէլերինի պիլտիրմէքտէ տիրլէր։

ԻԼԱՆԱԹ

Շէհր էմանէթինտէն կէլէն իլան

Ռուզէնը զէյթ Գրյէ	1080
Տօն եաղը Գրյէ	600
Լասթիգ Գրյէ	96
Իւսթիւբի Գրյէ	240
Ինկիլիզ սալմասթրէսի Գրյէ	24
Սբարմաչէթ Գրյէ	12
Պիւքիւմիշ բէնպէ Գրյէ	12
Սօտա Գրյէ	60
Եէշիլ պօյա Գրյէ	36
Սիւլիւէն Գրյէ	36
Պէյազ մաճունը Գրյէ	120
Թօմար ֆըրչասը Գրյէ	180
Ռուզէնը պէպիր Գրյէ	36
Ռուզէնը նէֆթ Գրյէ	60
Գէօսէլէ Գրյէ	36
Զըմբարէ քեաղրը Գրյէ	24
Կազ սանտըղը Ատէտ	24
Ինկիլիզ սբավլասը Գրյէ	3

Քեաղրտխանէ սու մաքինալարը իչիւն պիր սէնէլիք լիւզումը օլան պալատէ ճինս ու մզտարը մուհարրէր էչմանընն չէրթիթը մալիսմէ իլէ պիլ միւնագասա միպայէսաբ մուգարրէր օլուպ, իչպու քեանունը սանինին 23ինճի բազար երթէսի կիւնիւ գարարը գաթիսի վէրիլէճէկինտէն, իթայա թալիպ օլանլարընն թէէմինաթ ագչէլերի վէ եա միթէպէր քէֆիլլերի իլէ եէվմի մէզքիւրէ գատար Շեհր Էմանէթի մէճլիսինէ միւրաճաաթ էյլէմէլերի իլան օլունուր։

13 քեանունը սանի 99 3—2

Այվալըգ վէ Եօնտա վէ Էմիրուտ Ապատ գազալարընն 99 սէնէսի հարբաթընտան պէհէր տէսթիսի աթիգ 6 գըյէ 100 տիրհէմ իթիպար օլունան 30000 տէսթի զէյթին եաղընն մաղազա տէրուունինտէ լարանթա օլարագ պիրլէգն աթիգ գըյէ հիսապը իլէ վէ թարիխը գարարտատէն իթիպարէն 3 այ զարֆընտա թէսլիմ օլունմագ վէ մէճմուը էսմանընն նըսֆը մէճիտի 19 զրշ. հիսապը իլէ գարարտատէ չէքիլտիկի կիւնտէ բէչինէն, վէ տիկէր նըսֆը սուրէթը մուհարրէր վէճհէլէ հեր տէֆա թէսլիմ օլունան եաղընն թէսլիմինտէն 10 կիւն սոնրա վէրիլմէք չարթը իլէ պէհէր տէսթիսի 23 պուլուգ վէ եէնէ պու չերտթի միճիպինճէ էյտրէմտա վէ ֆէմէր էյտրէմտա վէ Այվաճըգ գազալարընն սէնէի մէզգումէ հարբաթընտան պէհէր թէսթիսի աթիգ 9 գըյէ 100 տիրհէմ իթիպար օլունան 30000 տէսթի լբանթա եաղընն պէհէր տէսթիսի 33 զրշ.տա պիր թալիպ իւզէրինտէ օլտուղունտան վէ քեանունը սանիի Ռումինին 21ինճի ճումաա երթէսի կիւնիւ գարարը վէրիլմէք իւզրէ, պուրճաա վէ մահալինճէ միւզայէտէ օլունաճաղընտան, թալիպ օլանլարընն քէֆիլլերինի վէ եախօտ քէֆիլէթ մագամընա գահմ օլմագ իւզրէ տէբօղիթօ ագչէլերինի միւսթասհրպէն եէվմի մէզքիւրտէն էվվէլ Մալիյէ խազինէի ճէլիլէսինտէ Ազար վէ Ազնամ մուհասպէսինէ միւրաճաաթ էյլէմէլերի իլան օլունուր։

13 քեանունը սանի 99 3—2

Ադանա վիլայէթի տախիլինտէ քեարին մալիսմէլ էսամի խակէլէյէր իլէ Եաֆատան ճիտտէ վէ Եէնպու իսկէլէլերինէ վաբօրլա նագլ օլունաճագ օլան 94000 քիլօ աթիգ հընթանընն նավլը տէրտէսթը միւնագասա օլտուղը կէչէնտէ կազէթալար իլէ իլան իտիլմիշ իտի։ Միւնագասա չարթնամէսինտէ կէօսթերիտիկի իւզրէ, վաբօր՝ համուլէսինի ճիտտէ վէ Եէնպուտա պատէլ թախլիյէ հինը ավտէթինտէ գարանթինատան թէմեիզ բրաթիգա ալըր իսէ, պէհեր քիլօ աթիգ իչիւն 9, վէ պուլաշըգ բրաթիգա ալտըղը հալտէ, քէպալիք պէհեր չիլը աթիգի իչիւն 10 զրշ. նախլամագ չարթը իլէ իչպու հընթանընն նագլը պիր թալիպ իւզէրինտէ օլտուղունտան, վէ մահը ճարիի Ռումինին 24ինճի սալը կիւնի գարարը գաթիսի վէրիլէճէկինտէն, զիքր օլունան նավլարտան նօգսան իլէ նագլ իթմէկէ թալիպ օլանլարընն եէվմը մէզքիւրտէ Մալիյէ խազինէի ճէլիլէսինտէ Ազար վէ Ազնամ էմանէթի տարիբէսինէ կէլմէլերի իլան օլունուր։

17 քեանունը սանի 99 3—1

Իւսկիւտար Իճրա մէմուրիյէթինտէն կէլէն իլան

Միւթէվէճիա Տօպիյանօվիլ վերբէսինին թէրէզա Զամիլ հանըմ զիմմէթինտէ պա իլամ ալաճաղը օլան մէպալիղը մալիսմէնին թէէմինը իսթիֆասը զըմնընտա մէտեունէի մուամալէյհանընն միւթեսարրըֆէ օլտուղը Գասը գարիբէսինտէ եէվ Տէյիրմէնինտէ Ահմէտ պէյ սօգաղընտա 2 նումէրօլու խանէսինին ֆիրուխթը մահքիմ օլմաղլա, թարիխը իլանտէն իթիպարէն 15 կիւն սոնրա միւզայէտէսինէ միւպատէրէթ օլունաճաղը Իւսկիւտար Իճրա մէմուրիյէթինտէն իլան օլունուր։

19 քեանունը սանի 99

ՊԱԼՍԱՄԻՆԸ ՇԱՐԳԻ

Զիյատէ սօղուգ վէ կիւնէշին թէսսիրինտէն մուհաֆազա իտէրէք ինսանընն պէտէնինի եումշագ սագլար վէ ըէնկինի պօզմայարագ կիւզէլլիկինի տէ իպգա իտտեր օլմաղլա, գարբլարընն էքսէրիսի պունու իսթիմալ իտէրլէր։

Մալիսմ օլըղը վէճհէտ չէհրէտ էրկէնլիք, բուխար վէ չանըգ վէ չիլ վէ պունլարա միւսպիհ էմրաա Պալսամինը Շարգի իսթիմալ օլընըգ, եանի սապահ վէ ագշամ պիր ֆինճանա գօնըլըգ հալտէ իչէ տիւլպէնտ իլէ էհրէյէ վուրուլըղը հալտէ հիչ պիր չէյ գալմատգտան մատտա, ինսանընն եիւգիւնին հիւնուռ ատն վէ լեթագէթինի տէ սագլար։ Գարբլարընն չէհրէ վէ մէմլէլերիյէ սարը ազալարընտա բէյտա օլան չիլ տէնիլէն իլլէթի տէ տէֆի իտտեր։ գաղընան եէրլերէ տէ տիւլպենտ իլէ վուրըղը։ գարբլար՝ սապահլարը եիւզլերինի եըգար իքէն պիր մզտար տա Պալսամինը Շարգի իլէ սիլինտիրլերինտէ, չէհրէյէրինի կիւնէշին թէէսիրաթընտան հրֆզ իտտուգ կիւզէլլիքլերինի վըգայէ իտէրլեր։

Պալսամինը Շարգի՝ գըշն տուտագ, տերի վէ էլլեր իլէ այազլարտա վուգուա կէլէն եարըգարը կէչիրտիկի կիպի, տերի խասթալըղընա տա բէք զիյատ ֆախտէլի վէ միէսսիր տիր։ պիր չօրպա գաշըղը տօլուսը պիր գատէկ Պալսամինը Շարգի սույա գօնըլըգ իսթիմալ օլտուղունտա չէհրէտ պուլունան լէքէլլերի տէֆ ու զիվլ իթտիկի կիպի, ուսթուրանը թրաշտան սօնրա վէրտիկի եանըգլըղը վէ պունը կիպի ավարրգը տա կէչիրիր, վէ հէմ պէօյիւք ատէմլեր վէ հէմ չանուգլար իչիւն գուլլանըլըր։

Պալսամինը Շարգի Պէյօղլունտա Տօղրու եօլտա քեարին Բարիզ Տարիլ ֆիւնուը Թըպպէյէսի ազասընտան Գանձիա պիրատէրլերին Ինկիլիզ էնգլախանէսինտէ պուլունուր։ Գունլար՝ Պալսամինը Շարգինին հէմ մուֆիտ վէ հէմ տէ իմալ ու թէրքիպ իսթէյէնլերի տիրլէր։

ՏՕԳԹՕՐ Թ. ԱՍԼԱՆԵԱՆ

Բարիզտէն չէհրիմիզէ ավտէթինտէն պէրու Պէյօղլունտա վագը խանէսինտէ խասթէկեանը թէտավի իթմէքտէ օլան Տօղթօր Թ. Ասլանեան՝ միւթէրիլերինէ սուհուլէթ օլմագ իւզրէ պու քէրրէ Գալաթատա Վօյվոտա գարաղօլխանէսի գարշըսընտա վագը 2 նումէրօլը օտայա նագլ էյլէմիշ տիր։ Թապիպը մումարիյէյհ պունտան պէօյլէ հէր կիւն մէզքիւր օտատա սաաթ 2ստէն 10ա գատար միւրաճաաթ իտէն խասթէկեանը դասրալ իտէճէյի կիպի, ֆուգարայը տախի մէճճանէն թէտավի էյլէյէճէք տիր։